


upft h

Upfahrt



13 APR 2011

ԵՐՈՒՍԱԼԵՄ ՕՏԱԿԱՆ

# ՄԻՔԵԼ

## ՍԻՐԱԳԱՅՆ

(ԵՐԻՒԱԿԱՆ ՎԻՊԱԿ)



Թէ ինչո՞ւ Մերէն երակուտք մինենա՞լ ո՛ւ կը ըստ...



ՀՐԱՄԱՆ  
ՅԱԿՈԲ ՄԱՐԱԶՄԵԱՆ  
Պատ-Ավ. Բայր Էֆֆեկտ Խոհ

ՏԱՐԱԳՈՒՅՔԻՆ  
Օ. ՅՈՎՃԱՆՆԵՍԻՆ  
Պատ-Ավ. Հինգ Օդր Թիւ 23

691.99  
0-79

Կ. ՊՈԼԻՍ  
1920

# ՄԻՔԵԼ ՍԻՐԱՐԿԱՆԸ

(ԵՐԳԻԾԱԿԱՆ ՎԻՊԱԿ)

Ա.

— Սուտ է, անկարելի է:

— Կարգայ, բարեկամ:

Եւ Մարտիկ ձեռքը բոնած լրագիրը երկնցուց խօսեկցին  
Միքել:

Միքէ թերթը զողանար ձեռքով մը առաւ, բացա  
Ազգային լուրերու բաժնին մէջ կարգաց հետեւեալը.

“Երէկ Պատրիարքարանի մէջ, ի ներկայութեան  
կողմի ազգականներու եւ բարեկամներու, տեղի  
դիս էֆ. Գրքեալանեանի նշանախօսութիւնը ընդ  
բուհի կիսկատարհանի:

«Սարգիս էֆ. կ. Պոլսոյ առեւորական պատուակին վշայ  
կարեւոր զիրք մը կը զրաւէ և առաջանակ մակրանքն ու  
յորգանքը զրաւած է. խոկ Օր, Արք, Հանամեալ կրթութեան  
ո կը միացնէ չնորհալի զեղեցկու ժիշտ մը և պատիւ կը բերէ  
ոյ խոկան սեսին. Մեր անկեղծ չնորհաւորութիւնները  
որքեալանեան եւ կիսկատարեան զերգատաններուն»:

Միքէ երբ ընթերցում ը լինցուց, թերթը ձեռքէն ձգ' ց  
աջ ձեռքը սրտին տարաւ եւ ըստ.

— Բան մը կ'ըւստ ու ը:

— Բան մը ու ը, պատասխաննեց Մարտիկ վիլսո-  
փայտարար եւ երկու միասին Թիւնէլին հրազարակէն. Բն-  
րայի Անձ գովոր ու զբուցան:

Միքէ անախնկար հարուածին ուժգնութենէն շմորած  
անկարող կ'ըւստ իսուր մը ըստու. Մարտիկ յարգանք  
մասուցաններու համար իր բարեկամին հոգեկան վիճակի  
ինքն ալ տիսուր լուսնին մը կը պահէր:

Երբ քիչ մը քաշեցին, Միքէ կամաց կամաց սկսաւ

խօսելու կարողութիւնը գտնել. նախ առանց բայի անկապակից բառեր արտասանեց, որոնց մէջ կային գոյականներ, ածականներ, յատուկ անուններ եւ նոյնինք մակրայներ:

— Ի՞նչ... բայց զեռ առջի՛ օր... ո՞հ, սարսափելի՛ բանէ ասիկա, Սրբուհի՛ն, անկարելի՛... խարեբա՛ն... :

— Հանդարտէ՛, եղբայր, հանդարտէ՛, կը խրատէր Մարտիկ, կը զգում վիճակիդ ծանրութիւնը, բայց ջանա՛ այդ ծանրութեան բարձրութեանը հաւասարիլ:

Որչափ որ գժուար էր այդ խրատին հետեւիլը, այսուհանդերձ Միքէ հաւանեցաւ իր խօսքերուն մէջ աւելի իմաստնել քերականական ուրիշ մասունք բանիներոն գործածութեամբ:

— Ո՞վ է եղեր այդ Մարդիս էֆենտին՝ որուն կը հանեն աղջիկնին կուտան կոր, գոչեց բարկութեամբ, վաճառականին մէկը, ասաը հազար ոսկի ոնի եղեր, ի՞նչ կ'ըլլայ աղբար, անի՞ փարա կ'ընէ... :

Տար հազար ոսկիդ ձիշդ քառասուն միլիոն փարա կ'ընէ, զիսել տուաւ Մարտիկ, առանց խորելու թէ՛ իր թըւաբանական կարողութիւնը ցուցադրելու յարմար վայրիկանը չէր:

— Զգէ՛ կատակը, զոչեց Միքէ, սիրոյ հետ չեն խաղա՛ ի՞նչ պիտի ընէ Սրբուհին ու զիս կոշտ մարդուն հետ, այդ կիրթ հէօտիկին հետ, ա աղելու ապուշին հետ... :

Եւ անշուշտ Միքէ պիտի շարանակէր իր հակառակորդին զիսուն տեղալ տակաւին անունոց առականներ, երբ Մարտիկ զիմացէն եկող երիտասարդ մը ցոյց ու տումը՝ ուրախութեամբ պոսաց.

— Վայ, միստր Տիրանը...

Միւսիւ Տիրան մօտեցաւ իր բարեկամներուն եւ առանց պայմանագրական բարեւտուքի արարողութիւններու, կորովի նկարագրի տէր մէկու մը պէս որ ըստ ոռոշումները վճռաբար կուտայ եւ բովէակէս կը գործադրէ՛.

— Եանիին մտնենք ու մէջմէկ ըրա խմենք:

Ծեսոյ հրամանատարի մը պէս պատերազմի տաք միցցին կարեւոր հրահանգ մը կուտայ տեղակալի մը, զոչեց.

— Շո՛ւա, սիկարէթ մը տուէք ինծի:

Վայրիկեան մը երաք երեք բարեկամները եանիի գարեջրատան մէջ բազմած էին մարմարեայ սեղանի մը շուրջը:

Թողունք զիրենք իրենց զարեջուրի զաւաթները պարսելու եւ քանի մը բառով ծանօթացնենք մեր ընթերցողներուն այն երիտասարդները որոնց կը հևտելինք թիւնէլի հրապարակէն:

Մեր պատմութեան զիսաւոր հերոսը՝ Միքէ՛ քառանընդինդ տարեկան երիտասարդ մըն էր, թաղային վարժարանէ մը շրբանաւարտ եւ վեց տարիէ ի վեր հայ վաճառականի մը քով զրագիր: Իր նկարագրին զիսաւոր յատկանիշէրն էին միամբութիւն եւ թեթեւութիւն, որոնց միացած էր նաև ինքնաւանութիւն մը ծիծաղաշարժ ըլլալու աստիճան: Այսուհանդերձ բարեմիտ էր եւ չարութեան անկարող: Բարեմեւ հասակ մը, սեւ ազուոր աչքեր, գոցէ քիչ մը անարտայացաիչ, ոլորուն պեխսեր՝ զէպ ի վեր ցցուած, քիթէն անըստան ակնոց մը եւ ժաքէթին վերի զրաբանէն զլուխը հետաքրքիր ձեւով մը զուրս հանած մետաքսէ գունաւոր թաշկինակ մը իր արտաքինը կը կազմէին: Զրօսաէր էր եւ իր ընկերակցաթիւնը հաճելի: Գրազրութիւնէ զուրս իր զիսաւոր զրազունն էր սիրաբանութիւն:

Մարտիկ՝ Միքէի զարոցական ընկերը եւ այնմ ալ պաշտօնակիցը, թէեւ որիշ վաճառականի մը քով, գրեթէ նոյն տարիքը ունէր, բայց աւելի լուրջ ու խելացի էր: Դպրոցը ձգելէն երաք ջանացած էր իր ուսման պաշտոր աւելցնել ինքնաշխատութեամբ եւ յաջողած էր: Կատաղի ընթերցատէր մըն էր եւ բոլոր պարապ ժամանակը կարգալով կ'անցնէր:

Փալով Տիրանի, երեքին մէջ ամենէն զարգացածն էր: Ուսմունքը աւարտած էր Պէրպէրեան վարժարանին մէջ եւ քիչ մը ժամանակ իբրև հաշուակալ ծառացելէ յետոյ, սեղանաւորի մը քով, օր մը Զեռատեսոր եւ Մայր Հաշիւ նետած էր իր մնաւորին երեսին ու զացած էր իբրև օդնական խմբագր աշխատակցելու հայ օրաթերթի մը: Հիմա բաւական համբաւ շահած էր զրական հրապարակին վրայ եւ իր զրուածքները հանոյքով կը կարգացուէին: Տիրան խելացի, զուարթու կատակասէր, միշտ կը փնտուաէր իր ծանօթներէն:

Այժմ որ քիչ մը ճանչցաք մեր բարեկամները՝ զառնանք գարեջուրի սեղանին քով ու մտիկ ընենք իրենց խօսակցութիւնը:

— Ի՞նչ ունիս այդպէս երեսդ կախեր ես, հարցուց Տիրան, Միքէի, անոր աղքատիկ յուղարկաւորութեան թափօրի մը պէս տիսուր գէմքը տեսնելով:

— Զգէ՛, եղբայր, պատասխանեց Մարտիկ, խեղձին զըւթաւն մեծ գժբախտութիւն մը եկաւ:

— Սիկառէ՛թը հատաւ, թէ տանտէրը սենեակին վարձք-կը պահանջէ կար, հարցուց Տիրան, որուն համար այդ երկու իրողութիւնները աշխարհի մեծագոյն գժբախտութիւններն էին, թէեւ ամէնէին աւելի յաճախադէպ իրեն համար:

— Զէ՛, պատասխանեց Մարտիկ եղբարկան ձայնով մը, Միքէ այս վայրկեանիս սրտէն վիրաւորուած է:

— Կարսօ՞ն, սա դաւաթները լեցո՞ւր, հրամայեց Տիրան:

Յետոյ Միքէի դառնալով լուրջ կերպարանքով մը աւելցուց.

— Միքէ՛, ես բաւական ուսումնասիրած եմ բժշկութիւնը ու մինչեւ հիմա կը կարդամ այդ նիւթին վերաբերեալ նորագոյն հրատարակութիւնները. արդ, սրտէ վիրաւորուածներու լաւագոյն սպեզանին ըմպելիքն է. խմէ՛ քանի մը դաւաթ եւ վէրքդ կ'առողջանայ:

Միքէ տիսորէն զլուխը օրօրեց. իր բարեկամին կատակները, այդ գժնդակ ու ճակատագրային վայրկեանին, բոլորովին յուսահատութեան կը մատնէին զինքը:

Մարտիկ աչք ըրաւ երիտասարդ խմբագիրին, որպէս զինքակիտ մը դնէ իր կատակաբանութիւններուն:

— Ուրիմն լո՞ւրջ է, ըստ Տիրան, այս անդամ հանդիպական ձայնով մը:

— Ի՞նչ կ'անցնի կը դառնայ, հարցուց խմբագիրը, այդ բառերը Սրամեան տառերով արտասանելով:

Մարտիկ ծռացաւ Տիրանի ականջին եւ խորհրդաւոր կերպով մը փափսաց.

— Սրբուհին նշանուեր է...:

Տիրան գարեջուրի գաւաթը՝ զոր չրթունքին տանելու կը

պատրաստուէր, սեղանին վրայ դրաւ եւ ձեռքը ճակտին զարնելով գոչեց.

— Ի՞նչ կ'ըսես:

Միքէ իր բարեկամին շարժուձեւէն ամէն բան գուշակած էր. պարտք համարեց թաշկինակը գրապանէն հանել եւ սրբէլ աչքերը որոնք թաց չէին:

— Ի՞նչ հարուած. ի՞նչ հարուած, մրմուց Տիրան արգանատանքի նայուածք մը ուղելով Միքէին, որ գրամարկդին բանալին կորսնցուցած մէկու մը շուարումով չէր գիտեր ո՞ր կողմ զարձնել իր ակնարկը:

Երեք բարեկամներուն միջնու պահ մը լուսթիւն նիրեց. խմբագիրը՝ Տիրան ծշմարտապէս յուղուած կ'երեւար իր բարեկամին պատահած գժբախտութենէն եւ խոր մտածումի մը մէջ ընկդմած էր: Իրողութիւնը սակայն այն էր որ յանկարծ չարաձնի գաղափար մը ծնած էր մտքին մէջ զոր սա կերպով կրնանք բանաձեւել. — «Արգեօք կարելի չէ՞ր Միքէի կացութիւնը շահագործել, չափաւորութեան սահմանին մէջ:»

Շատ ժամանակ չկորսնցուց միջոցը հնարելու համար, մէկէն ի մէկ ձեռքը սեղանին զարկաւ եւ գոչեց.

— Միքէ՛, պէտք է վրէժ լուծել...

Վրէժինդրութեան գժնէ ուրուականը արդէն սկսած էր յամբաքայլ ներս սպրդիլ Միքէի խելազատակէն: Տիրանի խօսքին վրայ ուրուականը երկու քայլ յառաջացաւ:

— Այո՛, վրէ՛ժ, ժանչեց Միքէ, վրէ՛ժ, բայց ինչպէ՞ս, որմէ՞...

— Հիմա կ'որոշենք մանրամասնութիւնները, նախ սկըբ-բունքը ընդունինք վճռեց Տիրան, զուն երեք գաւաթ գարե-ջուր ալ սպազրէ՛ նայինք:

Հրամանը գործազրուեցաւ:

— Վրէժը պէտք է լուծել, շարունակեց խմբագիրը, Սար-դիս էֆէնտիէն, աղջիկէ մը վրէժ լուծել ասպետական ոգիի հակոռակ է. ասկէ զատ Սրբուհի յանցանք չունի, անիկա զոհ մըն է մեր տղիտ բարքերուն, սխալ ըմբռնումներուն, ներկայ ընկերական կարգուարքին, մինչադարեան նախապաշարում. ներու, խաւարամիտ մտածելակերպի եւ որիշ այս տեսակ

պուրժուազիական ապրանքներու։ Յարգանքով խոնարհնքնքնկերտական նախազարումներու այդ անմեղ զոհին առջեւ իր կենացը պարպենք այս գաւաթները։

Եւ Տիրան խօսքը գործին միացնելով եւ գաւաթն ալ իր շրթունքներուն՝ Երկիւղածութեամբ եւ ի մի ուժակ կուլ տուաւ պարունակեալը։

Այս՛, մէջ մտաւ Մարտիկ, ինքն ալ խօսակցութեան մասնակցելով, վրէժդ պէտք է Սարգիս էֆէնտիէն լուծես, այս կը պահանջէ ուղիղ տրամաբանութիւնը։

— Լա՛ւ, բայց ինչպէ՞ս, հարցուց խե՛զ Միքէ մտատանջ յուսահատութեամբ մը։

— Հիմա միջոց փնտունք, ըստ Տիրան, որ արդէն իր ծրագիրը պատրաստած էր, բայց որպէս զի շուտով գտնինք, աս կասոսնը կանչէ եւ գաւաթները լեցնել տուր, ինձի ալ սիկառէթ մը անցաւը, որովհետեւ միշտ զիտած եմ որ վրէժիրնդրական միջոցներու գիւտը հիանալի կերպով կը զիւրանայ սիկառէթի եւ գարեջուրի տջակցութեամբ։

— Գտա՛յ, զոչեց Միքէ գովանար ձայնով մը, բէվոլլէր մը կ'առնեմ, կ'երթամ Սարգիս էֆէնտիի գրասենեակին առջեւ կը սպասեմ, գուրս ելած առնենը երկու խօսք, միմիայն երկու խօսք, կ'ըսեմ եւ յետոյ պո՛ւմ, պո՛ւմ, պո՛ւմ կ'ըսպանեմ։

— Վսեմ, բայց վտանգաւոր եւ արկածախնդրական, վըձռեց Տիրան, անմիջական ձերբակալութիւն, հարցաքննութիւն, բանտարկութիւն, դատաստան, վճիռ եւ առնուազն 15 տարի տաժանակիր աշխատութիւն, առկէ դատ թերեւս վէրքերն ալ մահացու չեն ըլլար, Սարգիս էֆէնտի քանի մը շաբաթ անկողին պառկելէ ետքը կ'առողջանայ ու զուն պարապ տեղը էշնահատակ կ'ըլլաս... չէ՛, չէ՛, ուրիշ բան մտածենք։

— Այս՛, ուրիշ բան մտածենք, կրկնեց Մարտիկ, բէվոլլէրով կատակ չըլլար։

— Այս՛, ուրիշ բան մտածենք, կրկնեց Մարտիկ, բէվոլլէրով կատակ չըլլար։

— Անշուշտ պիտի մտածենք, ըստ Տիրան, միայն թէ գարեջուրս հատաւ եւ սիկառէթս լմցաւ։

Վերանորոգուեցան Տիրանի մտածման յատուկ այս դորձիքները։

— Գտա՛յ, զոչեց Միքէ, հարսնիքին օրը հարկաւ զիս ալ պիտի հրաւիրեն, սեւ լաթերս հագած կ'երթամ, ուրախ զուարթ ամէնուն հետ կը տեսնուիմ ու պատկի արարողութեան միջոցին՝ յանկարծ դաշոցն մը հանելով սիրտս կը մղեմ ու սրբունիին ոտքերուն առջեւ կ'իյնամ անոր հարսանեկան ձերմակ զգեստները կարմիր արխւավս ներկելով...։

— Վիսական՝ չափազանց վիսական, պատասխանեց Տիրան, զրեթէ թատերական, մելոտուամիք... ու յետոյ այդ սեռին «մօտաւ» անցած է հիմա։ Բեսին վրայ այդ տեսակ տեսարաններ ընդունելութիւն չեն գտներ կոր ալ եւ Մնակեան իր ըլքէթուատէն զրեթէ վերցուց դաշունահար սիրահարները...։ Ասկէ զատ, ինչպէս վրէծ լուծած կ'ըլլաս Սարգիս էֆէնտիէն այնքան զգայուն մա՞րդ մը կը կարծես զինքը որ ատանկ զէտքէ մը ադգուի։ Սրինաթաթաւ գետին ինկած ատենդ՝ անկամ զող ելած պիտիդոչէ.՝ «Վա՛խ, կիւզէլիմ խալին աղյուսեց, հարսին Ֆիւտանը փարացի մը ըրաւ։» Ահա՛ բովանդակ արդիւնքը քու հերոսական անձնագո՞հութեանդ։ Ուրիշ բան մտածենք...։

— Այս՛, ուրիշ բան մտածենք, կրկնեց Մարտիկ որ չէր կրնար գուշակել թէ Տիրան ո՞ւր պիտի կապէր այս վրէժիրնդրութեան գործը, թէեւ տարտամօրէն կը զգար որ եղերական ձեւ մը չպիտի առնէր ան, ի վերջոյ։

— Անպիսի միջոց մը պէտք է գտնել որ վրէժինզրութիւնը, սոսկալի, վճառկան ու ջախջախիչ ըլլայ, առանց սակայն մէջը թոյն, զանակ, բէվոլլէր գտնուելու։ «Մի՛ սպանանէ՛ք», կ'ըսէ Յիսուս. «Որ ուուր առնէ՛ սրով անկցի» կը շարունակէ նոյն այդ Յիսուսը եւ իրաւունք ունի։

Այսպէս պատասխանեց Տիրան որ իր մտածած հնարքը երեւան հանելու վայրկեանը հասած կը նկատէր։

— Այս՛, կրկնեց Մարտիկ, ես ալ բուռն միջոցներու կողմանակից չեմ, աղէկ բան մը մտածենք եւ մանաւանդ սոտիկանութեան հետ զործ չունենանք։

— Աւելի բարոյական վրէժինզրութիւն մը պէտք է մե-

զի, շարունակեց Տիրան, սանկ բարոյական հարուած մը որ ուղղակի սրտին զարնէ. զինքը խայտառակի ամէնուն քով, Սրբուհին ատելի զարնէ իր անձը եւ վերջապէս հրապարակին վրայ ծաղը ու ծանակ ըլլալով՝ ստիպուի ինքնարերար հրաժարիլ այդ ամուսնական խորհրդէն. եւ ասովարէզը քեզի ձգէ....

— Աղէկ, շա՛տ աղէկ, գոչեց Միքէ խանդավառուած, հիանալի կը խօսիս, բայց միջոցը... ի՞նչ կերպով պիտի հասնինք մեր նպատակին:

— Միջոցը ես ունիմ, ըստ երիտասարդ խմբագիրը լուրջ ու հանդիսաւոր կերպով մը, հաստատ, ապահով, անվրիպելի միջոց մը:

Միքէ աղաչաւոր նայուածք մը ուղղեց իր բարեկոմին. արդեօք անկեղծ կը խօսէր, արդեօք քթին կը խնդար, զբաժնակ առեղծուած: Ամէն պարագային երախտագիտութեան խթանին տակ, ինքինքը պարտաւոր զգաց առանց Տիրանի կողմէ նոր հրամանի մը, երեք գարջուր ապագրելու եւ սիկուէթ մը հրամցնելու իր հնարամիտ ընկերոց:

Տիրան սիկառէթը վառեց, քանի մը անգամ ուժով, քաշեց եւ ծուխը դէպի վեր ուղղեց. յետոյ միշտ հանդիսաւոր շեշտով մը:

— Ահա՝ միջոցը, ըստ, աղւոր խմբագրական մը կը գրեմ թերթիս մէջ, ուր անյարմար ամուսնութիւններէ ծագած ընտանեկան գժբախտութիւնները մութ գոյներով նկարագրելէ եաքը, առանց անուն տալու սակայն խիստ թափանցիկ կերպով, կը ներկայացնեմ Սարգիս էֆէնտին, այդ կոշտ ու կոպիտ վաճառականի տիպարը, որ իր սոկիներուն ապաւինած՝ անպատկառութիւնը կ'ունենայ Սրբուհին պէս զարգացած, նուրբ ճաշակի տէր, գեղեցիկ ազջկան մը հետ նշանուելու: Յետոյ կը յարձակիմ աղջկան ծնողքին դէմ, միշտ առանց անուն տալու, եւ զիրենք կը քաղցատեմ անխիզ ոճրագործներու հետ: Սրբուհին ալ կ'ակնարիկմ իբրեւ աննկարագիր աղջիկ մը կամ նոյն իսկ իբրեւ հասարակ իին մը որ գրամի փոխարէն իր մարմինը կը ծախէ եւ պարկիշտ ու զարգացած երիտասարդի մը սէրը կը մերժէ, երիտասարդի մը որ

թէեւ հարուստ չէ բայց բարոյական ու մտաւորական այնպիսի գանձեր ունի որոնց քով Քառնէկի կամ Ռօքիէլլըրի միլիոնները նիքէլ տասնոցի մը արժէքը անգամ չունին... հէօ, ի՞նչ կ'ըսէք ասոր, սոսկալի հարուած մը չըլլա՞ր Սարգիս էֆէնտիին համար... տեսա՞ր մի վրէժինզրութեան լոււագոյն ձեւը, արիւնի տեղ՝ մելան, դաշնուի տեղ գրիչ եւ առանց տոամաթիք տեսարաններու՝ խոկ արդիւնքը անվրիպելի:

— Հիանալի՛, սրանչելի՛ զաղափար, գոչեց Մարտիկ, կեցցե՛ս Տիրան: շունչանորդի տղայ ես....

Խե՛զ Միքէ այդ խմբագրական վրէժինզրութեան ծրագծէն այնքա՞ն յուզուած եւ յափշտակուած էր որ չէր կրնացրաս մը արտասանել եւ Տիրանի երեսն ի վեր երախտազիտական եւ հիացողական նայուածքներ ուղղելով կը զսնանար:

— Խմբագրականը գրել բան մը չէ, քանի մը ժամուան գործ է, շորունակեց Տիրան, միայն թէ թերթին բան մը վճարելու է, եթէ թերթը խօս ըլլայ, անշոշտ ձրիարար կը գրէի իբր ապացոյց մեր բարեկամական սիրոյն, բայց թերթին տէրը ես չեմ, ասկէ զատ...

— Ինչ որ պէտք է վճարեմ, պատասխանեց Միքէ տուանց թող տալու որ իր բարեկամը խօսքը աւարտէր, միայն թէ աղուոր բան մը ըլլայ, զօրաւոր, ջախջախիչ, եւ կարդտ, ցողը անմիջապէս հասկնայ թէ որո՛ւ համար գրուած է.

— Այդ մասին բնա՛ւ հոգ մի՛ ըներ, անանկ սոսկալի բան մը պիտի գրեմ որ Սարգիս էֆէնտին փաղոց ելլելու պիտի ամշնայ:

— Ի՞նչ պիտի տամ, հարցուց Միքէ:

— Ուրիշ համար այդ տեսակ յօդուած մը հինգ սոկիէն պակաս չենք գրեր, բայց քեզի համար հոգ չէ. տնօրէնը կը համոզիմ,.. միայն երկու սոկի տո՛ւր:

— Ա՛ռ պատասխանեց թշուառ սիրահարը երկու սոկի գներով սեղանին վրայ, բայց քեզ տեսնեմ, ազուոր բան մը ըլլայ... եթէ յօդուածը ուզածիս պէս գրես սոկի մըն ալ հրատարակուելին ետքը կուտամ:

— Ուրիշն ուզածէշ ալ աւելի պիտի ըլլայ:

Եւ Տիրան աջ ձեռքին մատները ժիլէին գրագանը խօթենով տարրողաբար զգուեց երկու սոկիները:

Յայտնի էր որ խմբագիրը իր անօրէնին փարա մը տառ լու միտք չունէր այդ ոսկիներէն։ Ասկէ զատ հատեւեալ օրուան համար խմբագրականի պատրաստնիւթմըն ալ զտած էր։

— Եյժնը մէջէկ հատ ալ ու ճամբայ ելլենք, զոչեց զուարթութեամբ։

Քառորդ մը վերջը երեքը միասին զուրս ելան գարեջրատունէն, տարաքախաւ սիրահարը հաշիւները մաքրելէ ետքը։

Մութը կոխած էր արդէն ու Միքէ ստիպուած էր երթալ Պէտքթու, ուր կը գտնուէր իր բնակարանը։

— Երթա՛ս՝ բարով, Աստուած հետդ ըլլայ, ըստւ Տիրան իր բարեկամին ուսին զարնելով թեթեւօրէն։ Հանգիստ քուն մը չէմ մաղթեր քեզի, որովհետեւ անկարելին պէտք չէ ուղել, բայց կ'ապահովցնեմ քեզ որ բախտգ լաւ ձեռքերու մէջ կը զտնուի և ապագան պիտի ժապտի քեզի ու պիտի մուցնել տայ ներկայի գոտան գէմքը։

Այս յօւսատու սիփչը արտասանելէ ետք, երբ Միքէ հեռացաւ, խմբագիրը Մարտիկի թեւը մտաւ և ականջն ի վար փախաց ինգալով։

— Հիմա երթանք ու երկու ոսկին ուտենք։

Երկու բարեկամները հաճելի երեկոյթ մը անցուցին։ Նախ զարիջրատան մը մէջ փառաւոր ձաշ մը, յետոյ Բարիզիանա, Քաթաքլում, եւլն, այցելութիւն եւ վերջապէս զիշերային հանգիստ շրջակայ հիւրասէր տուներէն մէկուն մէջ։

Աստուն կանուխ Տիրան գրապանները խուզարկեց հինգ զրուշ միայն մնացեր էր։

— Աստուած նորէն տայ՝ նորէն խնդացնէ, ըստւ փիլիոփայաբար, եւ ճամբայ ելաւ գէպի խմբագրատունը։

## Բ.

Գրասեղանին առջեւ անցած՝ Տիրան կ'որոճար իր զրելիք խմբագրականին վրայ։ Գրափարները յամաօրէն կը մերժէին զալու, թերեւս նախորդ զիշերուան չափազանց անժուժկալութեանցը ի պատիճ։

Տիրան մէկ քանի որկառէթ ծխեց վրայ վրայի ու սուրձ մը եւ թէյ մը խմեց։

Նոյն միջոցին տնօրէնը ներս մտաւ։

— Խմբագրականի համար նիւթ մը ունի՞ս, հարցուց Տիրանին, հիմա գրաշաբները ձեռազիր կ'ուզեն։

— Այո՛, անյարմար ամուսնութիւններու վրայ բան մը պիտի գրեմ, ընկերային եւ իմաստասիրական անվաս նիւթ մը, որ սակայն չահեկան կրնայ ըլլալ մեր ընթերցողներուն հարաբ։

— Աղէկ, աղէկ՝ բայց ուշագրութիւն ըրէ՛ որ մէջը վեառակար տկնարկութիւններ չգտնուին, ընտանիկան եւ հոյ եկիզեցական նիւթ մը ըլլալը չեշտէ՛։

— Հոգ մի՛ ըներ։

Մուցայ կարծեմ ըսելու որ պատմած գէպքերս տեղի կ'ունենային Սահմանագրութենէն առաջ համիտեան բոնակալութեան շրջանին, երբ գրաքննութիւնը բացարձակորէն կ'իշխէր թերթերուն վրայ՝ ան ու սարսափ աղզելով։

Երիտասարդ խմբագիրը վերջապէս զգաց որ ներշնչումը կուգար եւ զլաւխը ծանց ու գրել սկսու։

Տնօրէնը այդ աստու սովորականէն աւելի մտածկոտ կ'երիւար։ Թերթին տպագրութեան համար մելանի ու թուղթի պէտք կար եւ այդ երկու անհրաժեշտ պէտքերը գոհացնելու համար հարկ եղած գրամը կը պակսեր։

Հայ լրագրական կեամսքի մէջ յաճախակի պատահած իրարութիւն մըն է այս օրուն գժնդակութեան մասին զաղափար չունի ընթերցողը։

Անշուշտ աեղէ մը պիտի զար մելանի ու թուղթի գրամը, բայց ինչպէ՞ս, ուրկէ՞, ե՞րբ…։ Տնօրէնը կը ջանար այս իբրական նորեկին, առ ի՞նչ հով փչեց։

— Բարեւ, Մկրտիչ էֆէնտի, ըստւ երիտասարդ մը ներս մտնելով եւ զէպի անօրէնը յառաջանարով։

— Աստուծոյ բարին, էֆէնտի, պատասխանեց այս վերջինը նորեկին, առ ի՞նչ հով փչեց։

— Գիտես ա՛ մեր էֆէնտին նշանուեցաւ, ըստւ ներս մտնողը որ Սարգս էֆ. Քըրքեալանեանի գրագիրն էր, թերթի մը մէջ առջի օր ծանո ցած էին այս նշանուոքը, բայց շատ

պարզ կերպով։ Էֆէնտին կ'ուզէ կոր որ սունքուրլու բան մը գրուի, երկար բարակ գովեստներով, ածականներով եւն։ Յսի որ մեր Մկրտիչ էֆ.ին ըսենք թո'ղ աղուոր բան մը գրէ։ «Շատ աղէկ կ'ըլլայ» պատասխաննեց, թերթին ալ իբրև նուէր հինգ ոսկի գրկեց։ Բայց ամա՞ն Մկրտիչ էֆ., ինձի պղտիկ չձգես, գովեստներով լեցուն, փառաւոր բան մը գրէ։ Պես հարսնիքն ալ կայ, անոնց նկարագրաթիւնը կը դրես, հինգ ոսկի ալ անկէ կուգայ... հայտէ՛, քեզ նայիմ։» Աւ Սարգիս էֆ. գրագիրը գրապանէն հինգ ոսկի հանեց, հինգ շողողո՞ւն ոսկիներ, ու զրաւ զանոնք տնօրէնին գրասեղանին վրայ։

Տնօրէնը բաւական երկար ժամանակէ ի վեր հինգ ոսկիներու միութիւն մը չէր տեսած, ուստի աչտըները փայլի սկսան ու պան մը յուզուած զիտեց այն ոսկիկոյտը որ իրեն թուեցաւ էլտօրատո մը. Քլօնտայք մը, անագին, անհամար հարստութեան մը թանձրացեալ պատկերը։

— Աղուոր բան մը հէ՞, պնդեց գրագիրը։

— Աղուո՞ր, հիանալի՞, սքանչելի՞, վսի՞մ, գոչեց տնօրէնը խանգամառած, կտրծելով թէ գրագիրը ոսկիներուն կ'ակնարիէ։ Յետոյ ինքզինքին զալով... հա՛, այս՛, անշոշտ աղուոր բան մը զիտի ըլլայ. Քլրքեալանեան էֆ.ն արդէն մեր առեւարական հրագարակին վրայ փայլուն զիրք մը կը գրաւէ ու պատիւ կը բերէ ազդին... ան չգովենք տէ՞ ո՞վ պիտի գովենք... մեր միւսիւ Տիրանին կ'ըսեմ անիկա խըյախ բան մը կը գրէ... զիտես ա՛, անոր գրիչը...»

— Քեզ նայիմ, սա պահճու զրիչովդ աղուոր զովեստ մը գրէ Սարգիս էֆէնտին համար, պատուիրեց տնօրէնը Տիրանին։

— Անկատկած, պատասխաննեց Տիրան։

— Կէս սիւնակի չափ փառաւոր բան մը կը գրենք, աւելցուց տնօրէնը հինգ ոսկիները գրապանը նետելով։ Լուսանըկարի թերէիր՝ պատկերն ալ զնէինք գոնէ։

— Ասիկա չմոտածեցինք։

— Հարսնիքին ատենը չմոտնաս թե՛ր։

— Շատ աղէկ, մնաք բարով, ըսաւ գրագիրը եւ գուրս ելաւ։

Տնօրէնը անհոգն զոհունակութեամբ մը ձեռքերը շիշվեց։

Այդ օրն ալ կացութիւնը փրկուած էր. նախախնամութիւնը հոգացած էր մելանն ու թուզթը. Մկրտիչ էֆ. սիկառէթ մը վասեց, հատ մըն ալ Տիրանին տուաւ եւ զգուական ձնւով մը անոր ուսին զարնելով։

— Հայտէ՛, ժամանակ մի՛ կորսնցուներ, սանկ կոկիկ աղուոր բան մը գրէ. գովեստն ալ մի՛ ինսայեր, առատօրէն շայրէ՛, անանկ մը գրէ որ մենք գարձեալ առնելիքուոր ել-լանք... քեզի խահուէ մը ապապրե՞մ։

Եւ տնօրէնը յաղթական զուրս ելաւ՝ քթին տակէն թըրքական եղանակով մը երգելով։

— Ո՞վ աշուիլի կացութիւն, ո՞վ անել գրութիւն, ո՞վ գոտն հեղնութիւն՝ զոչեց Տիրան ինքնիրեն, կեղծ, թատերական չետավ մը... այս գրիչը ի՞նչ խոստացած էր զրել եւ ի՞նչ կը սախուսի զրել... ո՞ւրկէց մեկնեցանք եւ ո՞ւր կը հասնինք... ին՛ զն Միքէ, ի՞նչ պատասխան պիտի տամ վազը իրիկուն, երբ կոմ յօդուածը կամ երկու ոսկին» պահանջէ ինչ։

Այս մենուխուութեանէն ետքը Տիրան գրիչը՝ պահ մը խորհեցաւ եւ յետոյ սկսաւ Սարգիս էֆ.ին ներբողականը գրել։

## ¶.

Հետեւեալ առաւ կանուխ երբ Միքէ արթնցաւ՝ դէմքը երանութեամբ կը ճառագյթէր։

Այլարանական երազ մը տեսած էր որուն մեկնութիւնը ակնյայտնի կերպով ցոյց կուտար իր սիրակածին յաջողութիւնը։

Երազին մէջ տեսած էր որ ձեռքը խոչոր կազամբ մը բըռնած այցելութեան զացած էր Մրբուհիին եւ կազամբը իրիւն ծաղկեփունչ նուիրած էր անոր. Նոյն միջոցին Սարգիս էֆէնտին միւսիւ մտած էր եւ կազամբը տեսնելուն յանկարծ զոլ ելած եւ սկսած էր օդին մէջ բարձրանալ։ Միքէ կաղամբը առած եւ ուժգին թափով մը նետած էր Սարգիս էֆէնտին ետեւէն, որ հարուածին սաստկութեան տակ զետին տապալած էր։

Միքէ առտուն կանուխ երազը պատմած էր իր մեծ մօրը,

որ ուշադրութեամբ մտիկ ընելէ ետքը, որոշ եղբակացութեան մը չէր կրցած յանգիլ եւ միայն սա տարտամ մեկնութիւնը տուած է:

— Եավրուս, երազդ խեր է ըսեմ՝ խեր չէ դէ է ըսեմ՝ դէ չէ, «լահանան թարլայէ՞ն» բրցուցիր, չէ նէ գետնէն գտար, գետնէն գտար եէ ուրախութիւն է, «թառլայէ՞ն» բըրցուցիր նէ լաւ է:

Դժբաղզաբար Միքէ չէր կարող լիւն թէ երազին մէջ կաղամբը ինչպէս ձեռք անցուցած էր՝ արտէն բրցուցած էր թէ գետնէն գտած էր:

— Սարգիս էֆէնտիին հավան ելլալը, շարունակած էր մեծ մայրը, մեծութիւն է ըսեմ մեծութիւն չէ, թեթեւութիւն է ըսեմ՝ թեթեւութիւն չէ . . . :

Ու այսպէս Միքէ չէր կրցած իր մեծ մօրմէն երազին լուծումը գտնել:

Այսու հանգերձ, ամեն սիրահարներու պէս լաւատես, ինքնիրեն նպաստաւոր մեկնութիւն մը տուած էր:

— Կաղամբը մտածած էր, Տիրանին թերթն է որ այսօր Սարգիս էֆէնտիին դէմ յօղուածը պիտի հրատարակէ, Սարգիս էֆէնտիին օգին մէջ բա, ձրանալը իր արդի վիճակին պատկերացումն է, խակ կաղամբին տեսքէն զող ելլալը եւ անոր հարտածէն դետին տապալիլը յօդուածին առաջ բերելիք տպաւորութիւնը կը մատնանչէ:

Եւ այս մեկնութենէն Միքէ մինչեւ իրիկուն երջանիկ ապրեցաւ:

Իրիկուան դէմ միաքը գրաւ այցելութիւն մը տալ կիսատարհանենց, որոնց տունը չէր գացած աղետաւոր նշան-տուքէն ի վեր:

Նախազգացում մը տնէր թէ կարեւոր, վճռական բան մը տեղի պիտի ունենար նոյն օրը, այդ տան մէջ եւ հաւանորէն թերթին մէջ հրատարակուելիք յօդուածին աղզեցութեամբը:

Հէ՞ք սիրահարը աւուր պատշաճի արդուգարդը ընելէ ետքը եւ պարագային յարմար մելամաղձիկ՝ բայց ո՛չ ընկնուած արտայայտութիւն մը տալով դէմքին եւ ընդհանուր կեցուած-

քին, անյողգողդ քայլերով ուղղուեցաւ Օր. Սրբուհիի տունը:

Մանկատի աղջիկը այդ օրը կը սպասէր իր նշանածին՝ Սարգիս էֆէնտիի՝ որ ըստ պայմանագրութեան կամ նախապէս եղած կարգադրութեան՝ կիրակի ցերեկներու ճաշէն զատ, երեքշաբթի, հինգշաբթի եւ չարաթ իրիկուններն ալ իրաւունք ունէր մէկ մամի չափ գալ տեսակցելու իր խօսեցեալին հետ, ի ներկայութեան աղջկան մօր, հօր եւ այլ նմանօրինակ նեղացուցիչ պարագաներու:

Սրբուհի նուրր եւ վայելչագեղ հասակով սիրուն աղջիկ մըն էր, զուարթ ու խօսուն, սեւ աչքերով հեզնող ու զրգուիչ քիթով մը եւ հեշտասէր շրթունքներով: Միքէի հետ իր սիրաբանութիւնը պարզ ժամանց մը նկատած էր միշտ եւ երբեք մոքէն չէր անցուցած թէ այդ երիսասարդը լրջօրէն կրնար միտքը դրած ըլլալ իր հետը ամսւանանալ:

Երբ սպասուհին եկաւ, չարաձճի ժպիտով մը խաց տալութէ՝ միւսիւ Միքէն եկած է այցելութեան՝ Սրբուհի ուրախութեան ձիչ մը արձակեց եւ վար վագեց զայն գիմաւորելու:

— Սփէրիմ, միւսիւ Միքէ, ըստ յանդիմանական ձայնով մը իր վարդագոյն ցոյցամատը սպաննական շարժելով, աս վայլեց ըրածդ, այսչափ օր է նշանուեր եմ եւ զեռ նոր չնորհաւորութեան կուղաս: Եխտակը պատիմի արժանի ես, շաքար չպիտի տամ քեզի:

Եւ սիրուն աղջիկը սկսաւ քանքան խնդպալ:

Միքէ բոլորովին տարբեր ընդունելութիւն մը կ'ենթադրեր զանկել, հանդիսական, զրեթէ եղերական ընդունելութիւն մը: Կը յուսար որ Սրբուհի զինքը տեսած տաեն զոյնը պիտի նետէր, պիտի շփոթէր, զողալ պիտի սկսէր եւ սա տեսակ քանի մը բառեր պիտի կակազէր, ցած, ամօթահար ձայնով մը. «Ո՛հ, ներում, Միքէ, թշուառ մըն եմ, անարժան արարած մը . . . եւայըն»:

Նոյն խակ կը մտածէր որ թերեւս Սրբուհին յուզումէն մարէր ու իր թեւերուն մէջ իյնար: Եւ բոլոր այդ հաւանականութիւններուն պատշաճորէն պատախանելու համար միջոցներ ձևոք տուած էր:

Ու անա՛ բոլորովին հակառակը տեղի կ'ունենար, աղջիկը

Հին օրերու չարաճճի թեթեւութեամբը զինքը կ'ընգունէր,  
իբր թէ ու եւ է ծանրակշիռ դէպք պատահած չըլլար:  
Երկուքը միասին մտան սալօն:

— Ի՞նչ ըսիր նշանուելուս, հարցուց Սրբուհի:  
«Ի՞նչ ըսիր»ը պարագային յարւար չթուեցաւ դժբախտ  
սիրահարին եւ լաւագոյն համարեց «Ի՞նչ ըսիր»ը իմանալ:  
Էստ այնմ

— Ի՞նչ ըրի, պատասխանեց Միքէ աջ ձեռքը տանելով  
ժիշէն երկրորդ կոճակին վրայ, որուն տակ կ'ենթագրէր որ  
սիրտը կը գտնուեր... ի՞նչ ըրի....

Աղջկը չկրցաւ իր ծիծաղը զսպել երիտասարդին այս  
ողբերգական ձեւերուն հանդիպ:

Այդ ծիծաղը կարծես հրաշէի երկաթի մը պէս միտեցաւ  
Միքէի կողը, տասը սանթիմեթրի չափ ներս թափանցեց,  
աղիքներուն մէջ դարձաւ, յետոյ դէպի վեր ուղղուելով, ա-  
ռանց փորին վրայ աղզելու, թոքերը պրկեց եւ սիրտը տոչորեց:

— Կ'աղաչեմ, Սրբուհի, ըստու, զբեթէ լալագին ձայնով  
մը, այդ ծիծաղներովզ աւելի մի՛ խոցոտեր սիրտս որ արդէն  
օրերէ կինը կ'արիւնի:

Մանկամարդուին զարմանքով Միքէի երեսը նայեցաւ:  
Ինչպէս ըսինք, երբեք չէր կրնար երեւակայել որ իր նշան-  
տուքը կրնար ցաւ պատճառել երիտասարդին: Ընդհակառակը  
կը կարծէր որ Միքէ ուրախ պիտի ըլլար, իմանալով որ բա-  
րեկամուհին հարուստ, փայլուն դիրքի տէր մէկու մը՝ հետ  
կ'ամռանանար:

Սրբուհի սրտի խնդիրները կը նկատէր զրօսանք մը, հա-  
ճելի ժամանց մը, զուարձութիւն մը՝ որ երբեք կապ չի կրնար  
ունենալ ամուսնութեան պէս լուրջ, կենսական գործի մը հետ:

«Միքէլը ուրիշ բան, ամուսնանալը ուրիշ բան», այս էր  
իր նշանաբանը:

— Աւրեմն լրջօրէն տիրեցա՞ր նշանուիլս իմանալով,  
հարցուց իր նախկին սիրահարին:

— Մեռնելու աստիճան, պատասխանեց Միքէ ահսուիի  
լրջութեամբ մը:

— Կը յուսամ որ ինծի դէմ ոխ չպիտի պահես:

— Քեզի՞ դէմ, երբեք, բայց...  
— Բայց ի՞նչ, հարցուց Սրբուհի հետաքրքիր ու ժպտուն:  
— Վրէժս պիտի լուծեմ...  
— Ո՞ւրկէ:  
— Սարգիս էֆէնտիէն:  
— Վրէ՛ժդ պիտի լուծեմ:  
— Ո՞չ թէ պիտի լուծեմ, այլ նոյնիսկ լուծեցի, պատաս-  
խանեց Միքէ մոխտով մը, որուն ջանաց կարելի եղածին  
չափ չարաշուք արտայացաւ թիւն մը տալ:  
— Լուծեցի՞ր վրէժդ Սարգիս էֆէնտիէն, զոչց Սրբուհի  
քահքան խնդալով, ի՞նչ ըրիր քալած տակնը ոտքին վրա՞յ  
կոխեցիր:

Դ.

54900-66

Միքէ, բոլոր լուրջ նկարագրի տէր մարդոց պէս, կատակի  
գիրաց բոլորովին կը չփոթէր ու կը պատպանձեր. այսու հան-  
գերձ այդ օրը իր բոլոր պահեստի կորսվը գէնքի տակ կոչած  
էր այսու հանգերձ այդ օրը իր կեանքին մեծագոյն օրն էր:  
Թրերուն Օրը, ըստ Ստոմ Եարձանեանի բացատրութեան:

Անսովոր գորութեամբ մը զիմագրաւեց կատակի հարուա-  
ծին, նոյն իսկ յարձակովականի սկսաւ.


— Օրիորդ՝ պատասխանեց անդրշիրիմեան ձայնով մը, ոտ-  
քին վրայ չէ՝ սրտին վրայ կոխեցի...

— Սրտի՞ն վրայ... բայց Սարգիս էֆէնտին սիրտ ունի,  
հարցուց աղջկը խնդալով: Միքէ՝ կ'աղաչեմ ձգէ սա խորհը-  
զաւոր ձեւերդ եւ այլաբանական խօսքերդ եւ ըսէ՛ տեսնեմ թէ  
ի՞նչ կերպով վրէժ լուծեցիրնշանածէս:

Նշանառու ձեռքէ մը արձակուած պրառնինկի հարուած մը  
այնքան ապահովար չպիտի երթար հասցէին որքան զնաց  
«նշանած» խօսքը նէդ սիրահարին արդէն իսկ վիրաւոր սրտին:

— Նշանածդ, մըմնջեց՝ այս՝ նշանածդ է... Սարգիս ա-  
ղան:

— Էֆէնտին. ուղղեց Սրբուհի, որ անսահմանօրէն կը զը-  
ւարձանար այս տեսարանէն:



Միքել պահ մը լոկց, գլուխը ձեռքերուն մէջ առաւ, պիհոդ  
մը սեղմեց, յետոյ ճակատը շից քիչ մը առեն, աջ ձեռքով,  
ձախով ալ զլիսին ետեւի մազերը քաշեց, բայց տեսաց որ այս  
ըրածները ո եւ է նշանակութիւն չունէին եւ չէին կրնար  
արգելիչ միջաց մը ըլալ Սրբունիի եւ Սարգիս էֆէնտիի ա-  
մուսնութեան, ուստինորէն հին դիրքին վերադարձաւ:

— Այսօր սիրտ գա՞յ, հարցուց Սրբունիին:  
Աղջկը որ հասկցաւ թէ Սարգիս էֆէնտիին կ'ակնար-  
ուէր, պատասխաննէ:

— Ավաստ ու, հիմա ուր է նէ կուզայ:

— Ինչո՞ւ համար «Ավաստ ու», հարցուց Միքել գերազոյն եւ  
յուստից թափով մը փաթթուելով այդպարսկական ծագումով  
ձայնարկութեան:

Որովհետեւ, շարունակեց չարաձնի աղջկը, շատակը խօ-  
սելու համար իրեն հետ կը ձանձրանամ, խօսակցութիւնը  
շատ անհատ է... աես հիմա քեզի հետ ժամերով կը նասիմ կը  
խօսիմ ամենայն հաճոյքավ, բայց անոր հետ հազիւ թէ քա-  
ռորդ մը խօսակցիմ, կը սկսիմ յօրանջել՝

Միքել ի լուր Սրբունիի խօսքերուն հետզետէ կը բարձ-  
րանար, կը վերանար, կը յափշտակուէր անձառելի երանու-  
թիւններու ոսկեցող ոլորտներուն մէջ: Իրեն այսակէս կը թւ-  
ւէր թէ մէջքին գոտիմը անցաւած էր որուն հաստըէկ չուան մը  
կապած էին ու վերէն, շատ բարձրէն, աներեւոյթ հուժկու-  
թավուկներ կը քաշէին ու քաշէին այդ չուանը եւ ինք կը  
բարձրանար մի՛շտ, միշտ:

— Ուրիշն զինքը չ'ո՞ս սիրեր, հարցուց, Միքել:

— Սարգիս էֆէնտին, միթէ կարելի՞ է Սարգիս էֆ-  
քրքիւալանտեանի պէս մէկը սիրել, պատասխաննց աղջկը  
յարտելով:

Եւ չուանը միշտ կը քաշէին վերէն:

— Բայց այս ի՞նչ անոնի ոճրազործութիւն է քեզ բռնի

կերպով ամուսնացնել մէկու մը հետ զոր կ'ատես...

— Ստել բռնի բառը չէ, պատասխաննց աղջկիը, չեմ սի-  
րեր, այսափ. ու յետոյ ոճրազործութիւն, բռնի ամուսնու-  
թիւն չի կայ զործին մէջ... յօժար կարքովոյ, իմ ուզելովս է  
որ կ'ամուսնացնամ հետը:

Չուանը սկսան թսզ տալ վերէն ու Միքել կամաց կամոց  
վար կ'իջնէր կապատագոյն ոլորտներէն...:

— Կնոջ սիրաը անբացարելի է, ըսած է Վիքթոր Հիւ-  
կո, մրմուց երխասարդը որ կը կարծէր թէ աշխարհի բոլոր  
առածածեւ խօսքերը Վիքթօր Հիւկոն ըսած է:

— Ընդհակառակից, շարունակեց Սրբունի, անբատընի  
բան չի կայ խնդրին մէջ, չեմ սիրեր զի՞նքք, որովհետեւ անհա-  
ճոյ, աղէտ ու աղեղ է, բայց կ'ուզեմ հետը ամուսնալ որով-  
հետեւ հարուստ է...:

Միքել այս անկեղծ եւ վճռական յայտարարութեան զի-  
մաց պահ մը կարկտմեցաւ: Երբէք չէր կարծէր որ այդ զե-  
ղիցիկ գէմքին տակ թուաբանութիւնն եւ բաղադրեալ տոկոսի  
զասագիրք մը ծածկաւած էր: Ինք կը կարծէր թէ հարատու-  
թիւնը զոյտթիւն ունի միայն որպէս զի զրամ չունեցողները  
արհամարհն զայն: Սիրոյ խնդրի՞րը հապա, ինչպէս կարելի  
էր մէրը կտրել զուրս հետուլ ամուսնութեան մէջէն...:

Թշուաս սիրանարը ի զուրս կը փորձէր լուծել այդ հան-  
գոյցները, որոնք կորդեան չըլլալով հանգերձ անոր չափ ան-  
լուծելի էին եւ պէտք էր նկատել որ խեղճ տղան Սևծն Ա-  
զգիքանդր մը չէր:

— Սա վրէմդդ պատմէ՝ տեսնենք, ըստ Օրբունի, հետա-  
քըրքիր եւ անհամըներ:

Նոյն միջոցին սպասուհին ներս մասս.

— Օրիորդ, Սարգիս էֆէնտին եկաւ, զուժեց Միքելի ա-  
կանջներուն սրոնը ի նշան սոյոյ կարմրեցան:

— Վրէմդդ քիչ յետոյ կ'իմանատ, զուաց ցած ձայնով  
Սրբունիին որ մպիտ ի շրթունս սուրաց իր նշանածը զիմա-  
սորելու:

Քիչ մը նորքը Սրբունի եւ Սարգիս էֆէնտի Քըրքեալան-  
եան ներս կը մտնէին սալօնէն ուր Միքել գաճէ արձանի մը  
անշարժութեամբ կեցած էր, սպասնական եւ արդահատելի:

— Սարգիս էֆէնտի, ըստ աղջկիը զէպի երխասարդը  
ուզգուելով, կը ներկայացնեմ մեր տան մտերիմ բարեկամնե-  
րէն միւսու Միքելն, աղնիս երխասարդ մը:..

Միքել փորձեց առանց ծանրութիւն մը ընել,

— 20 —

բայց չողովեցաւ եւ ստիպուեցաւ նուազագոյն առարիձանով  
մարմինը հակել դէպ առաջ:

— Ուրախ եմ, ըստ Սարգիս էֆէնտի մեքենաբար.

— Ուր մնացիք, Սարգիս էֆէնտի, շարունակեց աղջի-  
կը, ուշացաք եւ ես ալ մտատանջութեան մէջ մնացի, վախ-  
նալով որ գուցէ անհանդիստ էք:

— Զէ բան մը չիկայ... բարեկամներոն հետ էիլտէ...

— Ուրեմն բարեկամները նշանածէն առաջ են, հարցուց  
Մրբուհի չարաճճի ժպիտով մը:

— Բարեկամներն ալ պէտք են, նշանածն ալ, պատաս-  
խանեց Սարգիս էֆ., որ յայտնապէս նեղուած կ'երեւար այս  
աննպատակ խօսակցութենէն:

Բարեկամտաբար գուուր բացուեցաւ եւ Մրբուհի ծնողքը  
Մկրտիչ աղա եւ Մարիամ հանըմ ներս մտան:

Բարեւի սովորական բանաձեւերէ ետք, ընդհանուր խօ-  
սակցութիւն մը սկսան օգերուն, տիրող հիսանդութեանց եւ  
առեւտուրի մասին:

Սարգիս Քրքեալանեան քառասունի մօտ, խոշոր ու պի-  
րուկ մարդ մըն էր, գլխով մը որ ձուաձեւ պիտի ըլլար եթէ  
քառակուսի ըլլալու ծիգ մը չերեւար իր վրայ, աչքերը խո-  
չոր էին առանց արտայայտութեան, խոկ յօնքերը այնքա՞ն  
թաւ՝ որ կրնային իրը ողեխ ծառայել պատանիի մը՝ կոչտ  
ձեռքեր ու մեծ ոտքեր կ'ամբողջացնէին իր տղեղութիւնը:

Սարգիս էֆէնտի սահմանափակ խմացականութեան մը  
տէր թէեւ, սակայն առեւտրական ասպարէզին մէջ ցոյց տր-  
ած էր ճարպիկութիւն մը որուն չնորհիւ յաջողած էր հա-  
րսատութեան տիրանալ:

Միքէ անկիւն մը կծկուած՝ կը գիտէր իր հակառակորդը  
դառն կատաղութեամբ մը:

Սյոպիսի մարդ մը Մրբուհի թեւերո՛ւն մէջ... մտածել,  
բայց անմիջապէս զգաց իր մտածմոն թերի կողմը եւ ուղղեց՝

Մրբուհին այսպիսի մարդու մը թեւերո՛ւն մէջ...:

Նոյն միջոցին ապաստահին անուշ բերաւ հիւրերուն երբ  
ափսէն ձեռքը բռնած մօտեցաւ Միքէին, այս վերջինը հար-  
ցուց իրեն,

— Արդեօք այսօրուան լրագիրը բերի՞ն:

— Այո՛, պատասխանեց, վարն է, կ'ուզէ՞ք որ բերեմ:

— Ծատ չնորհակալ կ'ըլլամ, ծիրքէթի շղկնաւերուն  
ժամերը պիտի նայիմ:

Եւ Միքէ յաղթական նայուածք մը ուղղեց Սարգիս է-  
ֆէնտիի կողմը:

Վայրիեան մը ետքը սպասուհին վերադարձաւ թերթը  
ձեռքը, եւ մինչ կը պատրաստուէր Միքէի կողմը ուղղելով  
անոր յանձնել, Մրբուհի որ ոտքի վրայ էր, թերթը առաւ  
ձեռքէն:

— Տեսնենք ի՞նչ նոր լուր կայ, գուշց լրագիրը բանա-  
լով:

— Նախախնամութեա՞ն մատը կայ գործին մէջ, մտածեց  
Միքէ, Մրբուհին ինքն իսկ պիտի կարդայ Սարգիս աղային  
դատապարտութիւնը...

Մարիամ հանըմ որ հետաքրքիր էր օրուան լուրերը ի-  
մանալու եւ կ'ուզէր միանդամայն ցոյց տալ Սարգիս էֆէն-  
տիին թէ ինչպէս իրենց աղջիկը «Ճուրի պէս կազէթա կը  
կարդայ» ըստ:

— Աղջիկս, բարձրաձայն կարգա՛ որ մենք ալ լսենք:

— Բայց Սարգիս էֆէնտին անհանդիստ չըլլայ:

— Զէ՛, չէ՛, ես ալ մտիմ կ'ընեմ:

— Մենք ալ մտիկ կ'ընենք, աւելցուց Մկրտիչ աղա:

— Կարգացէ՛ք, օրիորդ, կարգացէ՛ք, միջամտեց Միքէ՛  
ըստ իրեն անհիմն յաւակնութեան սաղայելական մայստով մը:

Մրբուհի յարտնուած ընդհանուր բաղձանքէն քաջալեր-  
ուած աթոռի մը վրայ նստեցաւ եւ՝

— Ներքինէն թէ ազգայինէն սկսիմ, հարցուց:

— Ընկերական խնդիրներու վրայ գեղեցիկ յօդուած մը  
պիտի ըլլայ, ըստ Միքէ իր յարձակման անկիւնէն... կար-  
ծեմ թէ խմբագրական է, հաճեցէ՛ք նախ ան կարդալ, նշա-  
նաւոր բան մըն է եղեր:

— Լա՛ւ, նախ անկիւ կարդանք ուրեմն, յարեց գեղանի-  
աղջիկը ժամի մը ուղղելով երխուսարգին:

Եւ սշամ ընթերցումը.

«Տնտեսական շարաթթը. — Հրապարակը միշտ կայուն վի-

ձակ մը ունի, թէեւ շաբթուու եւ րոպական կեղբոններէ եկած  
լուրերը...:

— Այդ չէ, այդ չէ, միջամտեց Միքէ:  
— Անցնինք, ըստ Սրբուհի երկրորդ յօդուածին ընթեր-  
ցամը սկսելով, Թղթակցութիւն Սըլվագէն, Սըլվագ կամ Սե-  
բաստիա քաղաքը որ լայնութեան 31րդ եւ երկայնութեան  
22րդ աստիճանին տակ կը գտնուի, պատմութեան մէջ ծա-  
նօթ է...:

— Չէ, չէ, անցի՞ր, գոչեց Միքէ:  
— Մեր թաղային վարժարաններու ոլլալի վիճակը որ...  
— Այդ ալ չէ:  
— Անզինյ խորհրդարանին մէջ Սըր Էտուարտ Կրէյի  
յայտարարութիւնը...  
— Քաղաքականը ձգէ՛, գոչեց Միքէ անհամբիք:  
— Սա ազգին լուրերը կարգա՞յ, օրիորդ, ըստ անզինյ

Սարդիս էֆէնտին:

Մինչ Միքէ քթին տակէն կը մալոար. «Զարմանալի  
ըրան, ո՞ր կողմը զբերէ Տիրան իր յօդուածը... բայց ան-  
պատճառ հրատարակած ըլլալու է, մանաւանդ որ երկու ոս-  
կին ալ կանխիկ տուաւ...»:

Սրբուհի տաշ տարած ընթերցումը. «ԲԵՐԿՐՈՒՆԻՆ, Մեծ  
ուրախութեամբ կը լսենք Սարգիս էֆէնտի ՔԸՐՔԻԱԼՅԱՆՆԵՐՆԻ  
տրախութեամբ կը լսենք Սարգիս օրիորդ Սրբուհի Կիսկոտարեանի հետ. Այս  
նշանախօսութիւնը օրիորդ Սրբուհի կը հաստատաւի մայրաքաղա-  
երջանկարեր խնամութիւնը որ կը հաստատաւի միջնու, ան-  
քիս երկու ծանօթ եւ երեւելի գերդաստաններու միջնու, ան-  
քիս նրանանքով կը լցցնէ այդ երկու ընտանիքներուն բաշ-  
հուն հրատանքով:

Ամարգիս էֆէնտի կ. Պոլսոյ առևտրական հրապարակի  
պատուաւոր եւ մեծատաղանդ ներկայացուցիչներէն է եւ իր  
քայլուած մը, առեւտրական մեծ փորձառութիւն, բարեկա-  
զացում մը, առեւտրական մեծ փորձառութիւն, բարեկա-  
զացում մը, առեւտրական ողի, փափկազբած սիրո  
տական զգացումներ, ազգասիրական ողի, վարչական  
մը, կենցաղապետական անսովու ո նկարագիր եւ վարչական  
կարողութիւններ: Սարգիս էֆ. քիչ ժամանակի մէջ նախան-  
կարողութիւններ: Սարգիս էֆ. քիչ ժամանակի մէջ նախական ձիրքերով  
ձելի գիրքի մը տիրացած է միմիտյն իր բնական ձիրքերով

և կարող եղած է արժանանալ ընդհանուր համակրութեան  
թէ՛ մերազնէից և թէ օտարականներու կողմէ:

«Օրիորդ Սրբուհի կիսկոտարեան չորհալի հայուհի մըն է  
որ պատիւ կը բերէ իր սեռին եւ որ բնական յատկութիւնն-  
երուն կը միացնէ խնամեալ կրթութիւն մը, օժտուած կա-  
արեալ տանտիկնաջ մը բոլոր առաւելութիւններով:»

«Փափաքէլի է որ մեր մէջ բազմանան նմանօրինակ միու-  
թիւններ, որոնցմով միայն կարելի պիտի ըլլայ մեր ընկե-  
րական գիրքը բարձրացընել եւ ձմարտապէս երջանիկ ըն-  
տանիքներ կազմել: Ամուսնութեանց մէջ նիւթական ապանո-  
վութիւնը առաջին գրաւականն է երջանկութեան, ինչպէս  
ցոյց կուտան մենէ շատ տեկի զարգացեալ եւրոպական ազ-  
գերը: Իսկ երբ նիւթական կարողութեան կը միանայ նաեւ  
բնական չորհն եւ զարգացում, ինչպէս միացած են յանձին  
Սարգիս էֆ.ի, այն ատեն ընտանիքան յարկը կը գառնայ ե-  
ղիմական երանութեան մը:»

«Զերբարակէս չորհաւորելավ ՔԸՐՔԻԱԼՅԱՆՆԵՐՆԻ եւ կիսկա-  
տարեան գերզաւասանները, անխառն երջանկութիւն եւ բա-  
րօրութիւն կը մազթենք երկու խօսեցեալներուն:»

— Աֆէրէմ, շատ ազուոր զբերէ է, բացազանչեց Մարիամ  
հանըմ հպարտութենէ տոսած:

— Կեցցես, աւելցուց Մկրտիչ աղա, ըսելիք չիկայ, զրիչ  
տնի մարգը:

— Ազուոր է, շատ ազուոր, երրորդեց Սարգիս էֆէն-  
տի... ուրիշ ալ իմացեր է:

— Էֆէնտիմ, անսնք խազէթածի են կ'իմանան, զիսել  
տուա Մկրտիչ աղա, զործերնին տա է...»

Սրբուհի զէպի Միքէի զանուած անկիւնը զարձաւ, իրեն  
հետ զարձնելով նաեւ շրթունքին, աչքերուն եւ քթին վրայ  
ձեւադած հեգնական ժպիտ մը:

երիտասարդը անյայտ եղած էր...

Շողիացեր էր արդեօք, բնաջի՞նջ եղեր էր, գետնին  
տա՞կն անցեր էր թէ օդին մէջ աներեւութացեր:

Ցաջորդ գլուխը պիտի պարզէ այս զաղանիքը:

Հո՛ն, մարմարեայ ոլազ սեղանի մը առջեւ, ևանիի դարե-  
քատան մէկ անկիւնը, զլուխը երկու ձեռքերուն մէջ առած  
— եւ միթէ կրնա՞ր երկու ձեռքերը զլխուն մէջ առնեւ — ուր-  
խուր մահազզի մը պէս եւ արտասուաթոր՝ ինչ պէս կէօք Ստի-  
ռունիները, Միքէ կը խոկար զաւաթ մը գարեջուրի զիմաց,  
որ իր խարսեաշ արժանապատութիւնը վիրաւորուած կը  
զգար այդ անծարաւ երիտասարդին ցոյց տուած անտարբե-  
րութեան հանդէս:

Ի՞նչպէս եկեր էր մինչեւ հոն, ի՞նչպէս սալօնին անկիւ-  
նէն զուրս սպրդեր էր առանց նշմարուելու, ի՞նչպէս սան-  
դուխներէն իշեր էր առանց վար իշնալու, ի՞նչպէս փողոցին  
զուռը բացեր էր առանց զլուխը զրան զարնելու, ի՞նչպէս  
քալեր էր առանց սայթաքելու, ի՞նչպէս ծիսակ ձամբէն  
անցեր էր առանց կառքերուն կամ թրամվային տակ մնալու  
ո՞ր հանած վարած բարի հրեշտակը հսկեր էր իր վրան, յե-  
տոյ քթին խնդալու համար . . . :

Ի զո՞ւր հէզ ու անբախտ սիրահարը կը ջանար գաղա-  
փարներուն մէջ կարդ կանոն զնել զանելու համար այս հար-  
ցումներուն կորսուած պատասխանները: Հազիւ թէ կը յաջո-  
ղէր քիչ մը խելքը զլուխը ժօղուել եւ ահա՛ յանկարծ ա-  
ղաջին մէջ կը թնդային լրագրին ֆրազները. «Փափաքելի  
կանջին մէջ կը թնդային լրագրին ֆրազներ», «Ո-  
է որ մեր մէջ բազմանան նմանօրինակ միութիւններ», «Ո-  
մուսնութեանց մէջ նիւթական ապահովութիւնը առաջին  
է երջանկութեան», «Խոկ երք նիւթական կա-  
զրաւականն է երջանկութեան», «Խոկ երք նիւթական կա-  
զրութեան կը միանայ նաեւ բնական չնորհ եւ վարդացում,  
ինչպէս միացած են յանձին Սարդիս էֆէնտիի . . . »:

Եւ Միքէ խելայեղ, կատաղի, գրիբերախ, կը կորսըն-  
ցընէր վերստին՝ իր մտածումներուն թելը:

Մատնութիւն, զտաճանութիւն, որբազզութիւն,  
կոռնար միտքն ի վար . . . Տիրա՞ն, դուն ինծի . . . այս բանը . . .  
եւ 2 ոսկի ալ կանխիկ . . . վատութիւն . . . Տիրա՞ն, դո՞ւն  
ինծի . . .

Միքէ յուզումնալից վայրկեաններուն բայ չէր զործա-  
ծեր, որովհետեւ կը զաւանէր թէ բայը զործողութիւն կ'են-  
ծեր յուզումը իր զագաթնակէտին կը հասնի, ա-  
թաղրէ եւ երբ յուզումը իր զագաթնակէտին կը դադրի:

Երիտասարդը սաւական ժամանակ չարունակեց, առանց  
բայի զործածութեան, իր մենախօսութիւնը, քանի մը գա-  
ւաթ գարեջուր պարպեց եւ տեսնելով որ յուզումը իր նախ-  
կին զայրագնութիւնը կորսնցուցած է, խորհեցաւ թէ կրնայ  
բայի զործածութեան սկսիլ:

— Հոս պիտի սպասեմ, վճռեց անյոզգողդ հաստատամբ-  
տութեամբ մը, անշուշտ Տիրանը պիտի զայ եւ այն ատեն-  
իրեն երկու բառ պիտի ըստեմ, միմիացն երկու բառ . . . :

Կարելի չէր զուշակել թէ այդ երկու բառերը ի՞նչ էին,  
բայց Միքէի զէմքէն զատելով՝ անուելի դժոխային բառեր պիտի  
ըլլային անոնք, կործանարար, սպաննիչ, բնաջնջող բառեր:

— Երկու բառ միայն, կը կրկնէր:

Ու կը շարունակէր ումպ ումպ խմել գարեջուրը, վիշու  
ըմպելիին մէջ խեղգելու միամիտ առաջազրութեամբ:

Գարեջրատան զուռը բացուեցաւ ու ներս մտաւ Տիրան  
զուարթ եւ ժապուն:

Խղճին վրայ ամենափոքր բնու մը չունեցող բեռնակրի մը  
պէս թեթեւորէն կը յառաջանար Տիրան՝ առանց նշմարած  
ըլլալու Միքէն՝ որ անկիւնը գարանակալ՝ կը դիտէր գերա-  
զոյն բացատրութեանց վայրկեանին մօտենալը:

Յանկարծ Տիրան զլիսու շեղում մը ունեցաւ, աչքերը  
դէպ ի անկիւնը գարծան եւ տեսաւ Միքէն: Ակնթարթի մը  
մէջ կշանեց կացութեան ծանրութիւնը, չափեց սպանացող  
փոթորկին ահազնութիւնը, զատեց վտանգին մեծութիւնը:

— Յանզգնութիւն, նորէն յանզգնութիւն, միշտ յան-  
զգնութիւն, ըստ ինքնիրեն մեր Տանթօնը, եւ վճռարար  
քաջարար, հերոսարար դէպ ի Միքէին սեղանը ողղեց իր  
քայլերը:

Միքէի սովորական դժբախտութիւնը այն էր որ միշտ  
ենթազրածին կամ զուշակածին հակառակը կը պատահէր, ո-  
րով իր կանխապատրաստութիւնները ի գերեւ կ'ելլային:

Ինք ուղմական տարբեր ծրագիր մը պատրաստած էր:  
Թող պիտի տար որ թշնամին անկառակած մօտենար իրեն եւ  
յետոյ յարձակումով մը յանկարծակիի պիտի բերէր զայն ու  
անզայման անձնատութեան մատնէր, իր ամբողջ պատրաս-

տութիւնները ըստ այնմ տեսնուած էին եւ ահա՛ հիմակ թըշ-  
նամին էր որ կը յառաջանոր իր վրայ, ա՞ն կը սկսէր յար-  
ձակումը...

— Բարեւ Միքէ, ի՞նչ կ'ընես հոս, հարցուց Տիրան ժըպ-  
տագին, զարեջութի պարապ գաւաթի մը հետ գլուխ գլխի...

պարապ գաւաթի ձանձրանալի ընկեր մըն է...:

— Բարեւ Տիր... կմկմաց Միքէ, բայց միտքը ինկաւ թէ  
կը չնուիր իր պատրաստած ուղիւական ծրագրէն եւ ոտքի եւ-  
լուզի, բարկածայթ, դոդահար ձայնով մը գուեց.

— Վա՛տ, ծախուած, սրիկա՛յ...

Երկու բառերն էին, երեքի բարձրացած։  
Տիրան ետին զարձաւ նայեցաւ, յետոյ խօսքը Միքէի  
ողղութ.

— Ուրիշ մարդ չիկայ ետիս, բառ, որո՞ւ կ'ուզես կոր  
այդ բառերը կամ նախատինքները։

— Քեզի՛, քեզի՛, վա՛տ, շարունակեց Միքէ միշտ ոտքի  
կեցած։

— Ի՞նչ կայ որ, զո՞ն չմնացիր գրածէս, տակաւին ի՞նչ  
կ'ուզէիր որ գրէի խեղճ մարդուն դէմ... զարմանալի՛ բան,  
կը կարծես որ երկու ոսկիր փոխարէն կարելի՞ է մէկը գետնէ  
կը կարծես որ երկու ոսկիր փոխարէն կարելի՞ է մէկը գետնէ  
կ'առնել... Փոխանակ ելլել ինծի չնորհակալ ըլլալու,  
զետին զարնել... ա՞յս է քաղաքավարութեան տար-  
նախատինքները կ'ընես, ա՞յս է քաղաքավարութեան տար-  
նական պահանջաները...

Միքէ Տիրանին նայեցաւ, այսչափ աներեսութիւն չէր  
կընար երեւակայել։ Բայց Տիրան շարունակեց։

— Միքէ՛, Միքէ՛, ցաւելով կը տեսնեմ որ սիրահարու-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-  
թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-

թիւնը աղետալի աղցեցութիւն մը զարծել ոկտած է քու զա-

— Կառաօն, երկու զաւալի զարեջուր բե՛ր մեղի։

Միքէ պահ մը յամառեցաւ ոտքի վրայ մնալու, բայց յե-  
տոյ Տիրանի օրինակէն համակրւած եւ անօդուած զատելով այդ  
յուսնկայս ցոյցը, ինքն ալ նստաւ։

— Զինադադար եւ հաշտութեան պայմաններու բանակ-  
ցութեանց սկզբնաւորութիւն, մսածեց Տիրան։

Իրա՛ւ ալ կացութիւնը բարուքած կ'երեւար, Միքէի  
«երկու խօսք» երբ առանց աղցեցութեան մնացած էին եւ  
հիմակ ի վիճակի չէր անոնց տեղ աւելի գորտուր խօսքը  
դտնելու։

— Կենա՛ցդ, ըստ Տիրա՛ն, իր զաւաթը դէպի ի բարե-  
կամը երկնցնելով, այդչափ դիւրաւ տեղի տալու տրամադիր  
չէիր երեւար։

— Զէ՛, պատասխանեց, այլեւս մեր հին բարեկամու-  
թիւնը դադրած է։

— Նոր մը կը հաստատենք ուրեմն միեւնոյն հիմերուն  
վրայ, որովհետեւ կարծեմ մեր բարեկամութեան հիմերը միչու  
հաստատ կը մնան։

— Տիրան, շարունակեց միւսը, բայց այդ գէշութիւնը  
պէտք չէր որ ընէիր ինծի։

— Բայց աղայ ես, ի՞նչ ես, իրաւցնէ՞ զո՞ն չմնացիր զըր-  
ուածքն, ուրեմն, ներէ՛ որ ըսեմ, կարդացածզ հասկնալու  
կարողութիւնը չունիս... ծայրէ ծայր ուուր հեղութիւն մըն  
էր անիկա, Սարգիս էֆէնտիի հասցէին ուղղուած, մարզուն  
խերը անիծած էր. ծայրելի զարձուցած էի, բարոյապէս ըս-  
պանսած էի, եղբայր...։

Եւ Տիրան իր ամբողջ պէրծախօսութիւնը թափեց աղց-  
ուցանելու համար թէ՛ Սարգիս էֆէնտիի նուիրուած հաս-  
տածը վիրաւորիչ ու նախատական էր.

— Բայց ինք այդպէս չհասկնար կոր, պնդեց Միքէ։

— Սարկա իր աւանսակին մէկը ըլլալուն բացայացտ  
ապացցյն է։

Այս վճռէն ետքը Տիրան վերանորոգել տուաւ զարեջուրի  
պարապ զաւաթիւները։

Տիրան նորէն դիմեց փաստաբանական միջոցներու,

սպացուցանելու համար թէ՝ Սարգիս էֆէնտիի մասին զրուածը ծայրէ ի ծայր հեղնութիւն էր. Բառ առ բառ, կէտ առ կէտ վերլուծեց զայն: «Կատարեալ զարդացում ունի»ն, բացարձակ աւանակ մըն է կը նշանակէր. «Վարչական կարողութիւններ», անկարողութիւն պէտք էր հասկնալ, «Բնական ձիրքերը», հեղնական կերպով թերութիւններ ըսել էր, «Ամուսնութեանց մէջ նիւթական ապահովութիւնը առաջին գրաւականն է երջանկութեան» խօսքը պէտք էր թարգմանել «Առանց սիրոյ չիք ամուսնական երջանկութիւնն:»

— Եղբայր, երգիծական զրուածքներու մէջ միշտ այսպէս է, ըսել ուզածիդ հակառակը կը գրես, փոխանակ գէմ զրելու՝ չափազանց կը դովես եւ արդիսնքը ջախջախիչ կ'ըւրայ... այս վայրկեանիս Սարգիս էֆ. ջախջախուած մարդ մըն է, բուն երգիծաբանութիւնը այս է:

Տիրան իր երկար բացատրութիւնը վերջացուց ըսելով.

— Հիմա համոզուեցա՞ր...

— Թիչ մը, կմկմաց գժբախտ սիրահարը քիթին տակէն: Միքէ իրեն յատուկ իմաստախութիւն մը տնէր, որուն համեմատ միշտ կը համոզուէր երբ կը տեսնէր, որ չհամոզուիլը օգուտ մը չունէր:

Երկու բարեկամները շարունակեցին իրենց ահսակցութիւնը եւ ի վերջոյ բաժնուեցան իրարմէ բոլորովին հաշտուած, մանաւանդ որ Տիրան աչքի խորհրդաւոր քթթումով մը ըսած էր, երկու զարեջուրի ընդ մէջ:

— Միքէ, խօսքիս նշան դիր, այս նշանտուքը ետ պիտի ըլլայ քիչ օրէն:

## Ե.

Եանիի զարեջրատան մէջ ափյուփոյ հնարուած եւ ողը նետուած այդ յուսատու խօսքերը շատ աւելի սրտապնդեցին Միքէն քան բոլոր բացատրութիւնները երգիծական զրութեան մասին: Այնքան ճշմարխտ է թէ ծովը իյնողը փրփուրներուն կը փաթտուի:

— Բաներ մը կը գառնայ կոր, մտածեց Միքէ, ճամբան

շարունակելով դէաի թաքսիմ, Տիրանի լեզուին տակ գաղտնիք մը կար... արդէն ևս ալ քիչ մը գուշակեցի այօօր, Սըրբունիին խօսքերէն, յայտնի է որ Սըրբունին բնաւ սէր չունի Սարգիս աղային վրայ... տեսնենք, քանի մը օրէն ամէն բան կը յայտնուի:

Ապագայի այս վարդապոյն հեռանկարը բոլորովին ցրուեց, փարատնց Միքէի տխրութիւնը, այն աստիճան որ սկսաւ քիթին տակէն երդ մը երգել:

Լիւքսէնապուրկի սրճարանին մօտերը Մարտիկի հանդիպեցաւ, որ հակոռակ ուզզութեամբ դէպի իրեն կուգար:

## Զ.

— Բարիւ Մարտիկ, գոչեց, ուրախ դէմքով մը, եկուը տեղ մը նստինք:

Մարտիկ որ իր բարեկամին սիրային փորձանքները զիտէր, Մարտիկ որ նոյն օրուան թերթը կարդացած էր, Մարտիկ որ լալահասաչ եւ յուսակտուր գժբախտ մը կը սպասէր տեսնել յանձին Միքէի, զարմացած իր բարեկամին նայեցաւ:

Միրահարը կուանեց իր բարեկամին մտքէն անցածը եւ ըստաւ.

— Կը գուշակեմ զարմանքդ, անձնասպան ըլլալու զացող յուսատու մը կը սպասէիր տեսնել, մինչդեռ երջանիկ արարած մը ելաւ գէմդ:

— Լաւ գուշակեցիր, պատասխանեց, Մարտիկ, բայց արդեօք կրնաօմ հասկնալ այդ անսպասելի եւ բարեբախտ փոփոխութեան պատճառը... եթէ զաղանիք մը չէ:

Միքէ բերանը Մարտիկի ականջին մօտեցուց եւ՝

— Սըրբունիի նշանառուքը ետ կ'ըլլայ կոր, փափօաց:

— Սյո՛, հիմակ Տիրանը աեսայ, անիկա գաղտնաբար հաղորդեց ինձի լուրը... արդէն կը սպասէի կոր, ուրիշ կերպ կրնար ըլլաւ:

Մարտիկ երբ լսեց տեղեկութեան բխած աղբիւրը, երբ աչքի առջեւ երկաւ այդ աղբիւրսն ամբողջ պղափութիւնը, հասկցաւ թէ իր բարեկամը զոհ զացած էր նորէն Տիրանի

մէկ չարաճճիութեանը, բայց չուզելով խեղճ տղուն վիշտ պատճառի գուր տեղը, յանձն առաւ հաւատալու նշանատուքը եւ ըլլալու հաւանականութեան:

Գիշերը երբ Միքէ ելաւ տուն ննջելու, ալ բալորովին յուսալից էր, նշանին խզումը եղած կատարուած իրողութէւն մը կը թուէր իրեն եւ այդ երազով քնացաւ մինչեւ առոտ։ մը կը թուէր օր երեք տեսու Տիրանը որ Մարտիկի ըն-

կերակցութեամբ կ'երթար:

— Միքէ, գոչեց խմբազիրը շուտ մեզի՝ տեղ մը տար եւ գարեջուր ապօպքէ... աղէկ լուրեր ունիմ, թանկագին լուրեր, աղամանովէ լուրեր։

— Կատակ մի՛ ըներ:

— Ես կեանքիս մէջ երեք կատակ ըրած եմ, ըստ Տիրան յանդիմանական շեշտով մը, եւ այնքան լրջօրէն որ զիւրան չանչցովը կը կարծէր թէ ձմարիս կը խօսէր։

— Լաւ, ի՞նչ է արդիօք այդ լուրերը։

— Փողոց չեմ կրնար խօսիլ, ես հրապարակախոս չեմ, պատասխանեց միւսը, աեղ կ'երթանք, զարեջուր կը խմենք ու կը պատմեմ, վատահ եղիր որ չպիտի մեղքնասո՞գարենջուրին տալիք դրամներդ։

Միքէ յանձն առաւ փոխան գարեջուրի խմանալու խմբագրին պատմութիւնը։

— Մեզի բօրսիօն մը ժանպօն ալ բե՛ր, հրամայեց Տիրան գարեջրատան սպասաւորին։

Միքէ Հիմա ըսէ՛ տեսնենք աղամանովէ լուրերդ՝ գոչեց Միքէ անհամըեր։

— Երեք օր առաջ բան մը ըսի քեզ, մի՞տքդէ, հար-

ցուց Տիրան իր միամիտ բարեկամին։

— Միտքս է, ըստ այս վերջնոր հետէսոն ընտովի մը

փութկոտութեամբ։

— Ան ըստս դրեթէ իրականութիւն գարծած է այսօր։

— Փա՛ստ սպացոյց գոչեց Միքէ այլայլած։

— Դրական, չշափելի, անհերքիլի փաստիր կան։

— Մէկ հատը ըսէ՛ գոնի։

— Նախ սա գառաթները պարզենք... օրակարգին չան-

ցած։

Եւ իրեւ «ատենական գործողութիւն» գարեջրի գաւաթները պարապուեցան ու կրկին լեցուեցան։

Տիրան թաշկինակովը բներանը սրբեց, բաղուկը զանգագորէն երկնցաց զէպի սիկառէթի տուփը զոր Միքէ իրեն կը ներկայացնէր, հատ մը առաւ, վառեց, լիաթոք քանի մը շոնչ քաշեց եւ յևոյ անկատկածելի լրջութեամբ մը ըստ։

— Զարուհին բացարձակուալէս մերժեր է Քըրքեալտնեանի հեա ամուսնանալ... բա... ցար... ձա... կա... պէս

— Փա՛ստ, ապացոյց, գոչեց ինեղ սիրահարը սրտատրով անձկութեամբ մը։

Փա՛ստ... ահաւասիկ դժուարութիւնը։ Տիրան փաստ չունէր իր սուտը ապացուցանելու համար։ Եւ սակայն հարկ անհրաժեշտ էր գոնի փաստածելու բան մը մէջտեղ նետել, հակառակ պարագային Միքէի միամտութիւնը վերջապէս կընար ըմբոսաանալ։

Ի՞նչու միշտ, այս անդամ ալ Տիրան երկար չմտածեց անել ճամբէն գուրս ելլելու համար։

Զեսքովը ցոյց տուաւ սեղանին վրայ գտնուած գաւաթը եռ գոչեց խօսքը Միքէի ողղելով։

— Ի՞նչ է այս...

— Գաւաթ, կմկմաց միւսը այս անակնկալ հարցումէն շմորած։

— Մէջինը, շարունակեց խմբազիրը լուրջ շեշտով մը։

— Գարեջուր...

Սյու տաեն Տիրան թեւերը կուրծքին վրայ ծալեց եւ պօռաց։

— Փա՛ստ, ապացոյց...

— Բայց, կակազեց Միքէ ի՞նչ փաստ, ի՞նչ ապացոյց կ'ուզեն։

— Հապա դուն որ փաստ ու ապացոյց կը պօռաս երկսիս։

— Սակայն խնդիրը տարբերէ, գաւաթ ու գարեջուրը փաստի կամ սպացոյցի պէտք չունին, քանի որ մեր աչքերուն դիմաց կեցած են։

— Եւ միթէ արեւը փաստի պէտք ունի՞ կէսօրին իր ներկայութիւնը ապացուցանելու համար։

— Ո՛չ, խստովանեցաւ Միքէ՝ բայց...

Աւրեմի լոէ՛, ընդմիջեց Տիրան հրամայողական, իմ պատմած եղելութիւնս եւ կէսօրուան արեւը միեւնոյն բաներ են: — Եւ սակայն... ջանաց զիտել տալ ինե՛զն սիրահարը: — Կ'աղաջնի լոէ... եւ յետոյ ուրիշ բան մը ըսեմ, բըռ-նութեամբ ապրանք ծախով վարնոց խանութաղան մը չեմ: Բան մը պատմեցի կրնաս ատոր հաւատալ կամ չհաւատալ: Բան մը պատմեցի կրնաս ատոր հաւատալ կամ չհաւատալ: Երբեք ինքզինքս յազնութիւն չեմ տար քու Սուրբ Թովմա-սութիւնդ բուժելու: Բայց տարրական քաղաքավարութիւնը պահանջէր ո՞ր նոյն իսկ եթէ բածիս հշմարտութեան մա-կը պահանջէր ո՞ր նոյն իսկ եթէ բածիս հշմարտութեան մա-սին կասկածներ ունէիր, զանոնք իննամքով քեզի պահէիր ու պատէս շաբաջօրէն չը ցուցազբէիր...:

— Բայց, բարեկամ...:

— Կ'աղաջնի, կարծ կապենք, գոչեց Տիրան դաժան գէմ-քով մը, հէր գուշուն էթի եէնմէդ՝ կ'ըսէ թրքական առածը իրաւունք ունի: Իրաւունք չեմ տար քեզի իմ արժանա-նու իրաւունք վիրաւորելու: Եւ զիս անամօթ սոտիսս սո-անուանելու:

— Ես ատանկ բան չըսի, բազոքեց ջանալով Միքէ հան-դարանցնել իր դեւրադրգիու բարիկամը:

Բայց միւսը զգաց որ լաւ ճամբու մէջ էր եւ շարու-նակից.

— Ո՞ւր տեսնուած է առանկ իսպանութիւն... իբրեւ ան-իեղծ ընկեր մը կը փոթամ լուր մը հաղորդել, վատան ըլլա-իսկ որ այս լուրը ուրախութիւն պիտի պատճառէ եւ ահա լով որ այս լուրը ուրախութիւն պիտի պատճառէ եւ ահա լով որ միքէնտին երես ի վեր կ'ըսէ, «Ի՞՞ւրս ելիր, ստախօս...» միքէնտին երես ի վեր կ'ըսէ, «Ի՞՞ւրս ելիր, ստախօս...»

— Բայց, Տիրան, ես ե՞րբ անանկ խօսք մը ըսի, բնդ-միջեց Միքէ աղաջառոր ձայնով մը:

— Գիտցիր որ ամէն բան չափ ու սահման մը ունի ... քու սիրահարի հանգամանքդ չի կրնար մեղմացուցիչ պարագայ քու ըլլալ: կ'ընդունիմ որ սէրը խենթ է բայց չեմ հանդուր-մեր որ միեւնոյն տաեն անկիրթ ըլլայ:

— Կը բողոքիմ այդ խօսքերուդ զեմ, ես քեզի ստախօս չանուանեցի, պոռաց վերջապէս Միքէ, այլայլած այդ անիրա-յարձակամերէն:

— Ստախօս չանուանեցի՞ր, հորցուց Տիրան հեղնական

գէմքով մը, հաղա փաստե՞րը, հապա ապացոյցնե՞րը, հապա վկայութիւննե՞րը որո՞նք քիչ մը առաջ կը պահանջէիր... եթէ ստախօս մը չէիր նկատեր ինծի ի՞նչ պէտք ունէիր ատոնց:

— Ուզեցի պարզապէս տեղեկութեանդ աղբիւրը գիտնալ:

— Եւ եթէ հրամայողական պատճառնե՞ր ունենամ այդ աղբիւրը չայսնելու... եթէ խոստովանաբար ըստած բա՞ն մըն է որ կը հաղորդեմ կոր քեզի... եթէ երրորդի մը պա-տիւր կրնաց վտանգուիլ աւելի մանրամասնութիւններ տալով:

— Բայց սիրելիս այդ բաները նախապէս չըսիր, միջա-մբուց Մարտիկ օգնութեան փութալով հէգ սիրահարին:

Բայց չիմա կ'ըսեմ կոր ահա...:

Սյն ատեն խնդիրը կը փոխուի, շարունակեց Մարտիկ և մեր բարեկամն ալ կը հրաժարի փաստ կամ ապացոյց վնասուէ:

— Բնականաբար, բաւ Միքէ, որ կը փափաքէր միջա-զէպը վերջացնել:

— Կը հրաժարի սակայն առանց ըստածիս հաւատալու, գիտել տուաւ Տիրան:

— Կ'երդնում որ կը հաւատամ, գոչեց սիրահարը:

— Ուրեմի ես ալ կը հաւատամ որ հաղորդած լուրը ա-մենասույզ աղբիւրէ ըխած է:

— Հաշտուեցէք ուրեմնի, բաւ Մարտիկ:

— Պարապ գաւաթներով ի՞նչպէս կարելի է հաշտութիւն կնքել, դիտել տուաւ խմբագիրը:

— Կասօն, սա գաւաթները լեցուր, ձայնեց Միքէ:

Հիմա իրաւունէ հաւատացած էր Տիրանին հաղորդած լու-րին հցմարտութեան եւ իր հոգին ու սիրու երանութեամբ լեցուած էր:

Գաւաթները եկան եւ անոնց իրարու բաղխումը հոչա-կեց վերջնական հաշտութիւնը:

— Առաջին արարուածը լինցաւ, երկրորդին սկսինք, մոտածեց ինքնին խմբագիրը:

Բարձական լուռթենէ, մը ետքը, Միքէ խօսք առաւ:

— Վստահ էի որ այս գործը այսպէս պիտի վերջանար, ըստաւ:

— Եւ այդ վստահութիւնը ո՞ւրկէ կուգար:

— Արագհետն ասող մը չկրնար զոմէշի մը հետ ամուսնական պատախանեց Միքէ, որ կը կարծէր թէ նշանառը խօսք մը կ'արտասանէր:

— Այո՛, մասամբ իրաւոնք ունիս, ըստ խմբագիրը, ամուսնական տարեգրութիւնները մինչեւ այսօր չեն արձանադր աստղի մը միութիւնը զոմէշի մը հետ, բայց...

— Ի՞նչ կը նշանակէ այս «բայց»ը:

— Կը նշանակէ թէ մազ մնաց որ պիտի ըլլար այդ տեսակ միութիւն մը... և ո՞վ գիտէ թերեւս վտանգը բոլորովին հեռացած ալ չէ:

— Հասկա քիչ մը առաջուան խօսքերդ, գոչեց Միքէ յուզամէն թրթրուն ձև յսով մը:

— Կը կրկնեմ ինչ որ քիչ մը առաջ ըստ եւ տուած լուրս թուաքանական ճշգութեան վերածելով կ'ըսեմ. հարիւրին ինսրատնրվեց նշանառութը պիտի խղուի... հասկցա՞ր հիմա:

— Այո՛, կմիմաց Միքէ, հասկցայ, հարիւրին չորսը կը մնայ:

— Կեցցե՞ս, այդ անիմեալ, այդ ալտրոտիկ չորսը:

— Բայց վերջապէս ջախջախիչ միհամանութիւնը խրցումին կողմն է, դիտել առաւ Մարտիկ:

— Եւ սակահն այդ չորսը չդադրիր մեւ կէտ մը ըլլալէ, պատախանեց Տիրան:

— Կը կարծե՞ս որ վերջին վերկեանին... հարցուց Միքէ զողահար ձայնով մը, առանց իր մտածումը ամբողջացնել համարձակելու:

— Ո՞վ գիտէ... ամէն պարագային արթուն կենալու է, պատրաստ գտնուելու է: Բատ իս, վերջին հարուած մը պէտք է տալ, լախտի գերագոյն, ջախջախիչ հարուածը զոմէշի զրութուն:

— Բայց ես ի՞նչ կրնամ ընել ատոր համար, հարցուց Միքէ որ հետզհետէ մտածանջութեան մէջ կը խորասուղուէր:

— Ոչինչ եւ շատ բան, պատախանեց Տիրան խորհրդաւոր կերպով, լախտի հարուածը անհրաժեշտ է...

— Ո՞ւր գտնալ այդ հարուածը:

— Պատրաստ է, գրեթէ ձեռքիդ տակ, պատախանեց Տիրան:

— Խօսէ՛, բացատրէ, աղաչեց սիրահարը:

— Սա գուաթները լեցնել տայիր...

Հա՞րկէ է ըսել թէ խմբագրին փափաքը վայրկենապէս երագործուեցաւ:

Այո՛, շարունակեց այն ատեն երիտասարդը, վերջին հարածը որ Մարգիս Քըրքեալանեան կոչուած վիշապը պիտի զիկանէ ու զայն հողին հաւասար պիտի գարձնէ, հոս դըրպանու է...

Եւ Տիրան ձեռքը ժաքէթին գարկաւ:

— Եերսի գրպանս, ձգեց:

Միքէ իր բարեկամին շրթունքներէն կախուած էր, բերանը բաց եւ ականջները տնկած:

Տիրան առանց ուշադրութիւն գարձնելու անոր եւ յանկարծ խօսակցութեան նիւթը փոխելու ձեռով մը Մարտիկին գարձաւ. և ըստ:

— Քեզի պղտիկ նորավէս մը կարդամ մտիկ ըրէ: Եւ ձեռքը տարաւ քիչ մը առաջ մատնանշած գրպանը:

— Բայց հիմա սա նորավէպղ թո՞ղ եւ մեր զործուը ըգուադինք, գոչեց Միքէ անհամբեր:

Միւսը առանց նկատողութեան առնելու իր բարեկամին իննդիբրքը սկսաւ գրպանէն հանած թուզիքը բարձրաւածին կարգաւ:

Ազջկան մը պատմութիւնն էր զօր գրեթէ բանի կը նշանէին իր չսիրած մէկ աղէտ, կոշտ ու հարուած վաճառականին հետ, բայց ի վերջոյ աղջիկը կ'ընդդիպէր ու իր սիրականին հետ կը փախչէր հօրենական տունէն:

Զգայուն ոճով գրուած նորավէս մըն էր որ ընթերցողին փրայ տոպաւորութիւն կը թողուր:

— Բայց ասիկա իմ պատմութիւնն է, գոչեց Միքէ խանգալասուած, կեցցե՞ս, հիմանի կերպով պատկերացուցած ես ամէն, բան:

— Իրաւ չա՞տ աղուոր է, Հաստատեց Մարտիկ:

— Ո՞ւր պիտի հարտարակիս, հարցուց Միքէ:

— Սամկա, ըստ Տիրան լրջօրէն, ահաւասիկ քիչ մը առաջ ակնարկած վճռական հարուածը կրնայ ըլլալ եւ յատկա-

պէս այդ նպատակով գրուած է... կը տեսնե՞ս, տպերախտ... Միայն թէ հարկ է վարպետութեամբ զործածել զայն: Զէնք մըն է այս, որուն զործածութիւնը մեծ ճարտարութիւն կը պահանջէ:

— Ի՞նչպէս ընկնք ուրեմն, հարցուց Միքէ վարանոտ:  
— Ես արդէն զործածութեան լաւազոյն կերպը գտած եմ:  
— Մեղի ալ բացատրէ ուրեմն:  
— Նախ՝ նորավէպը պէտք չէ որ իմ անունովս երեւայ:  
— Կեղծ անունով հրատարակէ, առարկեց Միքէ:  
— Կեղծ անուն ալ ազդեցութիւն չըներ: Որպէս զի հարուածը վճարեան ըլլայ՝ նորավէպը քու ստորագրութեանդ ներքեւ հրատարակ ելլելու է:  
— Կ'արտօնե՞ս որ իմ ստորագրութեամբս հրապարակուի, գոչեց սիրահարը ուրախութենէն խելայեղ:

— Այդ իրաւոնքը կրնաս ստանալ, եթէ ուզես:  
— Բայց անշուշտ կ'ուզեմ...  
— Ուրեմն կրնանք սպայմաններուն վրայ խօսիլ:

Միքէ այդ 〈սպայման〉 բացատրութենէն չառ չախորժեցաւ. զգաց որ անոր տակ բան մը ծածկուած էր, որ ուղղակի յարաքերութիւն ուներ իր գրապանին հետ: Բայց նորավէպը իր ստորագրութեամբ հրատարակուած տևանելու զարախարը այնքան շմորեցուցած էր զինըր՝ որ երբեք մտքէն չանցուց բանակցութիւնները խորել:

— Ի՞նչ սպայման, հարցուց թեթեւօրէն դողանար. ձայնով մը:

— Որպէս զի այս նորավէպը, շարունակեց Տիրան, քու ստորագրութեամբդ հրատարակուի, պէտք է որ քու սեփականութիւնդ ըլլայ, հակասակ պարագային՝ զուն պարզ բանագող մը կ'ըլլաս եւ ես իրաւոնք կ'ունենամ հրապարակով խայտառակելու քեզ, ու այն ատեն յետինն չար քան զատաշին:

— Բայց քու գրած նորավէպդ ի՞նչպէս կրնայ իմ սեփականութիւնն զառնալ:

— Ամենաքանական զործողութեամբ մը որուն առուծախի զործողութիւն անունը կը տրուի:

— Հասկցայ, զոչեց Միքէ, կ'ուզես նորավէպ ինծի ծախել:  
— Շա՛տ փայլուն կերպով ցոյց տուիր համացողական կարողութիւնով, պատասխանեց Տիրան ժողովով. կը նորհաւորեմ քեզ, ճշմարտակէս խելացի տղայ մըն ես:

— Պարապ խօսքերը թո՛ղ, քանիի՞ն կը ծախես կոր...  
— Քեզի համար չսրո ոսկիի կ'ըլլայ...  
— Զո՞րս ոսկի, զոչեց Միքէ, խենթեցա՞ր...

Տիրան հանդարտորէն թերթերը ծալեց, գրալանը գրաւ եւ ըստ:

— Ուրեմն չեղեալ համարենք այս նորավէպը եւ ուրիշ բանի վրայ խօսինք... կառո՞ն, սա զաւաթեները լեցուր:

Միքէ աղաշաւոր ակնարկ մը ուղեց Մարտիկի, ակնարկ մը սրուն մէջ սա բաները կը կարգացուէին. «Կը խնդրեմ, միջամտէ, զուն սակարկէ եւ ջանա որ մէկ ոսկիով զործը լըց, մընցնես, խոկ եթէ Տիրան չհաւանի, մինչեւ երկու ոսկի ոտուր, բայց ոչ առելի սրովհետեւ կարողութիւնս այդշափ կը ներէ. ասկէ զատ գրամին մէկ մասը կանխիկ կը վճարեմ, խոկ մնացորդը քանի մը օրէն»:

Մարտիկ կարգաց Միքէի ակնարկին այս պարունակութիւնը եւ խմբագրին դարձաւ:

— Իրաւոնք չընէիր այս կերպով բանակցութիւնը խըզելու, ըստ, սակարկենք թերեւս կը համաձայնիք:

Գրական նորավէպ մը, պատասխանեց Տիրան սրումը տած երեւոյթով, ո՛չ լուրի է ո՛չ ալ կարամբ, ասանկ զրութիւնն մը համար սակարկութեան մանելը թէ զիս նախատեւ է եւ թէ ամբողջ հայ գրականութիւնը:

Սակարկութիւնը թուն բառը չէ, շարունակեց Մարտիկ, խոնդիրը այն է որ մեր Միքէ բարեկամին նիսթական միջոցները զգբախտաբար սահմանափակ են... չորս ոսկի անկարելի է որ տայ:

— Եթէ ունենայի տասն ալ կուտայի, զիսել տուաւ Միքէ:

— Այդ տարբեր բան, թո՛ղ չորս չըլլայ եւ երեք ըլլայ:

— Եկուր մէկ ոսկիի փոխարէն տո՛ր սա նորավէպդ... վերջապէս Միքէն մերն է:

— Կը նախընտրեմ ձրի տալ, քան թէ ասանկ զրական կտոր մէկ ոսկիի վաճառել:

Սակարկութիւնը բաւական երկարեցաւ, ի վերջոյ կարելի եղաւ երկու ոսկիի համաձայնիլ, որուն մէկը Միքէ կանխիկ վճարեց: Խմբագիրը թանկազին ձեռագիրը յանձնեց բարեկամին:

— Գիրու բոլոր գրաշարները կը ճանչնան, բառ, տևափ է որ զուն քու գիրովդ ընդօրինակես:

— Անանկ կ'ընեմ, խոստացաւ Միքէ:

Յետոյ, նորավէպը գրավանելէ ետքը, աւելցուց,

— Վաեմ գաղափար մը յղացայ:

— Ի՞նչ է տեսնենք:

— Նորավէպին վրայ պիտի գրեմ «Առ. օր. Զ. Ա.» ի՞նչ կ'ընէք ասոր:

— Հոյակա՞պ, գոչեց Տիրան, ահա գաղափար մը որ մեր միտքը չինկաւ:

— Խնդիրը կը մնայ ասիկա հրատարակել տալու մէջ, ըստ Միքէ մտատանջութեամբ:

— Օրաթերթի չյարսմարիր այս գրուածքը՝ դիտել տուան Տիրան, լաւագոյ է որ շաբաթաթերթի մը մէջ տպել տաս... ասանկ նորավէպ մը նորհակալութեամբ կ'ընդունին:

Եւ որոշուեցաւ որ նոյն օրն իսկ Միքէ ձեռագիրը տանի մասինին:

Օրերը կ'անցնէին եւ Միքէ չէր իմանար Սարգիս էֆ.ի նշանին խզումի լուրը, ոչ թէ ականջը ծանր ըլլալուն համար, այլ որովհետեւ այդ ենթադրեալ խզումը միայն Տիրանի երեւակայութեան մէջ զօյութիւն ունէր:

Նորավէպի ձեւով արուած ջախջախիչ հարուածը, ոեւէ արդիւնք չէր տուած եւ այդ հարուածը միայն ազդած էր Միքէի պիտածէին վրայ, որովհետեւ խեղճ աղան բացի իրժբարին երկու ոսկի մըն ալ շաբաթաթերթին վճարած էր իր ծախու առած գրուածքը հրատարակել տալու համար:

Միքէ այն օրէն ի վեր ուր յանկարծօրէն անյայտացեր էր կամատարեանենց տունէն, ոտք չէր գրած իր սիրոհիին ահմէն ներս:

Ինչո՞ւ համար:

Այս հարցումը ըրաւ հէ՛ զ սիրահարը ինքնիրեն եւ չերցաւ պատասխան մը գտնել:

Արգարն ոեւէ պատճառ մը չկար այսպէս հեռու փախչերու: Զինքը յարգանքով ընդունած էին, ինչպէս ամէն ատեն: Թերթին գրուածքին պատասխանատու չէին կրնար ըլլալ ո՛չ Զարուհին, ո՛չ հայրն ու մայրը եւ ո՛չ ալ Սարգիս էֆէնտին:

— Ըրածս պարզապէօ յիմարութիւն է, վճռեց Միքէ, նոյնիսկ աւելի գէշ բան մը վատութիւն է: Ինչո՞ւ նահանջեր, ինչո՞ւ ասպարէզը թողուլ հակառակորգին:

Յետոյ, ուրիշ բան մը կը մէկը զինքը դէպի շեռականին տունը:

Կ'աղէք հասկնալ թէ խզումը ի՞նչ վիճակի մէջ էր, արգէն իսկ կատարուած իրողութիւն մըն եր թէ կատարուելու վրայ եղագ իրազութիւն մը:

— Երթա՞նք եւ տեղույն վրայ քննութիւն մը կատարենք, ըսած էր ինքնին:

Իր ծրագիրը հազորգեց երկու բարեկամներուն:

— Գնա՞յ, խրատեց Մարտիկ:

— Մի՛ երթար, խորհուրդ տուաւ Տիրան:

Միքէ ուղեց այս հակառական պատուէրներուն բացատրութիւնը ստանալ:

Իր երկու բարեկամներէն բաժնուելէ ետքը, գրութեան մը մէջ էր որուն «Երերեալ եւ տատանեալ» բացատրութիւնը կուտայ Ս. Գիրքը:

Փողոցը քայլամոլոր կը քալէր, կարծիս երազի մը մէջ եւ միեւնոյն ատեն յամբարար կը խորհրդածէր.

— Տիրան իրաւունք ունի, ծանրէն ծախենք ինքինքնիս, եթէ Սրբունք բուռն կերպով կ'ընդդիմանայ Սարգիս էֆէնտիի հետ ամուսնանալու՝ ասիկա ցոյց կուտայ թէ գէպի ինձ ունեցած իր սէրը հրամայողական պահանջք մը զարձած է, որմէ չկրնար խուսափիլ: Անդամ մը որ խզումը տեղի ունենաց, —ինչ որ թերեւս կատարուած իրողութիւն մըն է: — այդ սէրը աւելի հրամայողական, աւելի պահանջկոտ պիտի դառնայ, եւ այն ատեն Սրբունք ինք պիտի ստիբորի փընտուել, գալ գտնել զիս: Եւ այս պիտի ըլլայ մաքուր սիրոյ վրձուական յաղթանակը անարգ զրոմին վրայ: Զնսիմացնենք այս յաղթանակին փառաւորութիւնը: Խե՛զէ Սրբունք, արդիօք

ինչպէս ժամերով պատուհանին առջեւ նստած՝ անքթիթ կը սպասէ որ փողցէն զառնամ եւ իրենց տան դուռը ափ առներ։ Էրածու անգթութիւն մըն է, պէտք է երթալ եւ իրեն ըսել թէ չեմ մոռցած զինքը, թէ միշտ սրտիւ մէջ նախազահական աթոռը բազմած է ինք… չէ, ասիկա տկարացում մը պիտի ըլլայ։ Եւ յետոյ իրաւունք ունիմ քիչ մը վրէժ լուծելու։ Ինքն ալ անգութ վարմունք մը ունեցաւ ինծի հանդէպ, սիրտս ու հոգիս գառնօրէն յօշոտեց։ Իրա՛ւ, շուտով անդրադարձաւ իր սիալանքին վլայ, բայց վերջաղէս վայրկեան մը փորձեց սիրել ուրիշ մը եւ ասիկա սիրոյ օրինագիրքին մէջ ծանր ոճիր մըն է որ անպատիժ չկրնար մնալ։ Տիրան իրաւունք ունի, չէ՛, պէտք չէ երթալ իր տունը։

Այս վերջին բառերը մտովի արտասանած ատեն՝ Միքէ յանկարծ նշմարեց որ Կիսկատարեանենց տան դրան առջեւ կը դտնուէր։

Ոտքերը նուազ քինախնդիր քան իր գլուխը, զինք անգիտակցաբար հոն առաջնորդած էին։

— Փախչինք առանց դուռը զարնելու, ըստաւ եւ զանգակը հնչեցուց։

Սպասուհին եկաւ դուռը բանալու եւ հազիւ Միքէի զիմաստուերը նշմարած զարմացումով խառն եւ սակայն ուրախ ձիչ մը արձակեց։

— Վա՛յ, միւսիւ Միքէ, զսուք էք, հրամմեցէք։

Այս ընդունելութիւնը, որ Միքէ խանդավառ կը նկատէր, հրճուանքով լեցուց սիրահարին սիրտը, հոգին եւ ուրիշ պարապ մնացած անկիւնները։

— Ապահովաբար անհամբեր ինծի կը սպասէին, մտածեց։ Յետոյ, բարձրաձայն։

— Հոսու են, հարցուց։

— Մենծ հանըմս դուրս ելաւ, բայց սլլուկ հանըմս հոտէ, վեր հրամմեցէք։

“Պատիկ հանըմսը օրիորդ Սրբուհին էր։

— Թերեւս օրիորդը անհանգիստ կ'ընեմ, ըստ Միքէ կեղծ վարանումով մը։

— Մեղա՛յ, ատ ի՞նչ խօսք է, գոչեց սպասուհին, դուք

օտարական չէք… միայն թէ շատոնց է որ եկած չունէիք։

— Այս՛, անձնական գործեր, հիւանդութիւն, ձամբորդութիւն, կմիմաց Միքէ օրինական բացակայութեան պատճառները մի առ մի թուելով։

— Վեր հրամմեցէք, կրկնեց նամիշոր փողոցին դուռը դոցելով։

— Ելլե՛նք, պատասխանից Միքէ եւ ամնգուխէն վեր ողջուելով մտաւ հրասարան, մինչ ապաստհին կը փոթար պղտիկ հանըմին իմացնելու երիտասարդին այցելութիւնը։

— Այս ազջիկը պարապ տեղը չէր որ այսպէս իսակավագան ընդունելութիւն մը ըրաւ ինծի խորհեցաւ սիրահարը, կ'երեւայ որ մասնաւոր պատուէր մը տրուած է իրեն։

Քիչ ետքը օրիտրգ Սրբուհի սենեակ մտաւ, զւարթ, ժբառուն, շողշողուն, աւելի գեղեցիկ եւ հրապուրիչ քան երբեք։

— Վերջապէս, գոչեց ձեռքը շնորհալիօրէն երիտասարդին կարկառելով, վերջապէս եկար, առ ո՞ւր մնացիր այսպահ տան է… եթէ քիչ մըն ալ չի գայիր՝ ես պիտի գայի քեզ վնտուելու։

Տակուին այս խօսքերուն չպատասխանած, սիրահարը կայծակի արագութեամբ խորհրդածեց։

«Տիրան իրաւունք ունէր, գալու չէի, որպէս զի ստիպուէր ինք գալու եւ փնտելու զիս։ Խղոմը կ'երեւայ որ եղած լմնցած է եւ այս է իր գուարթութեան պատճառը։ Աչքերը քիչ մը կարմրած կ'երեւան, թերեւս քիչ մը առաջ իմ վրաստածելով կուլար… իւղա ազջիկ… երբ խմացաւ զալս, յանկարծ որբեց իր արցունքները եւ տիրութիւնը ուրախութեան փոխուցաւ… ի՞նչ հրացներ կը գործէ սէրը։»

Այս խորհրդածութիւններէն ետքը, երիտասարդը ձայնը բարձրացուց եւ ըստաւ։

— Ուրեմն ինծի կը սպասէիք։

— Ամէն օր, ժամերով, աչքո փողոցը, քիթս պատուհանին ապակիին փակցուցած։

— Եւ տիսուր էիք չերեւալուս համար, հարցուց սիրահարը սրտատրով։

— Բնականաբար, գոչեց ազջիկը չարաձձի ծիծաղով մը զոր Միքէ ծայրայեղօրէն մելամաղձիկ գտաւ։

- Բայց... ընդհակառակը, շատ ուրախ եմ...
- Անկէ առաջ:
- Անկէ առաջ տանը մէջ խնդիր ունէինք, բայց վերապէս խօսքս քալեցուցի եւ հօրս յամառ ընդդիմութեանը չաղթեցի:
- Սյս խօսքերը հեղ սիրահարը բարձրացուցին մինչեւ երանութեան եօթներորդ երկինքը, եւ թերեւս աւելի բարձր պիտի տանէին զինքը եթէ եօթներորդ երկինքէն բարձրագոյն երկնքի մը յիշատակութիւնը եղած ըլլար:
- Ա՛լ տարակոյս չկայ, խղումը կատարուեր է» մտածեց:
- Հարկ էր սակայն ամէն բան մանրամատնօրէն իմանալ: Միքէ ուզեց այդ բանը փորձել կարելի եղածին չափ վարպետութեամբ եւ փափկութեամբ:
- Բայց ինչո՞ւ հայրդ այդքան յամառօրէն կ'ընդդիմանար քու կամքիդ, հարցուց:
- Չե՞ս դիտեր մեր ծնողքներուն նախաղաշարումները, բայց Սրբուհի:
- Սակայն վերջապէս հիմա Միջին Դարու մէջ չենք ապրիր:
- Ես ալ ձիշդ նոյն զիտաղութիւնը ըրի:
- Իսկ ձեր մայրը՝ որ շատ լուսամիտ կին մըն է, ի՞նչ զիրք բռնեց:
- Մայրս անսարքեր է, ինչպէս որ կ'աւզէք այնպէս ըշէք, կ'ըսէ: Այդ տեսակ խնդիրները զինքը չեն շահագրքեր:
- Բոլոր այս խօսակցութիւնը նոր մանրամատնօրդիւնը մը չէր հազորդած Միքէի, ուստի ուզեց հարյաքննութիւնը առաջ տանիլի:
- Ուրեմն հիմա երջանիկ ես, շատ երջանիկ, խնդիրը այսովէս վերջանաւուն հարցուց Սրբուհիին:
- Սրբուհի սկսաւ քթին տակէն օֆերէթի կտոր մը մոլտավ Միքէ պահ մը լսելէ յետոց, հարցուց.
- Իսկ մի՞ւսը... ի՞նչ զիրք բռնեց այս ամէնուն մէջ...
- ողորմելին:
- Ազորմելին ըսելով, որո՞ւ համար կ'ըսէք, էֆէնտիթն:
- Էֆէնտին կամ աղան, պատասխանեց Միքէ խորին արհամարհանքով մը:

- Այս ալ առաջ յամառեցաւ, եւ դայն համազելը շատ տւելի դիւրին եղաւ, քանի թէ հօրս իտուք համեցնելը:
- Ի՞նչ զոչեց Միքէ զարմացած՝ Սարդիս էֆէնտիխն հաւանութեամբը եղաւ այս ամէնը:
- Բնականարար, պատասխանեց աղջիկը ամենայն պարիսնով:

— Որեմն ինք ալ հասկցաւ, թէ՝ այս տեսակ հրեշտացին միտոթիւն մը բացարձակապէս անկարելի էր, լսաւ սիրահար երիտասարդը:

Է.

- Այս խօսքերը լսելով՝ Սրբուհի աչքերը խոշոր մը բացաւ:
- Հէ՞ս, ի՞նչ րափի, հարցուց զարմացած:
- Բայց, կակաղեց Միքէ, չէի կարծեր որ Սարդիս աղան...
- Էֆէնտին, ընդմիջեց Սրբուհի յանդիմանական չեշտով մը:
- ... որ էֆէնտին այդքան ողջախոհութիւն ունենայ:
- Կը շարունակեմ չհասկնալ ըսած խօսքերդ:
- Եւ սակայն շատ պարզ կը խօսիմ: Կ'ուզէք ձեր նշանութը խզել, հայրենիկդ կը յամափի, ի վերջոյ տեղի կուտայ, մինչ Սարդիս էֆէնտի շատ աւելի զիւրաւ կը համակերպի ձեր անդանալի որոշումին...

— Բայց, միւսիւ Միքէ, նշանը խզելու խնդիրը ուրկէ հանեցիք:

- Դուք չըսի՞ք հիմա...
- Ես ըսի որ նշանը խղուեցա՞ս, զոչեց ո՞ւշնիկը:
- Այսինքն ձեր խնդիրը, հօրերնուզ յամառ ընդդիմութիւնը, մօրերնուզ չէզոք զիրքը, Սարդիս էֆէնտիխն համակերպութիւնը ի՞նչ բանի համար էին...

Միքէի այս հարցումին պատասխանը եղաւ. Ջինջ, զրւարթ հնչուն քահքան մը, որ մօտաւորապէս երկու երկիվայրկեան տեսեց եւ որու միջոցին Սրբուհի ցոյց տուաւ իր սպիտակ ակրաներուն մարդարասաշորը:

Այդ շէնչոզ ծիծաղը մահուան զօղանջի մը պէս հնչեց հեզ սիրահարի սկսին մէջ:

Հասկցաւ թէ անելի Թիրիմացութեան մը առջեւ կը

դանաւէր, մին այն թիւրիմացութիւններէն՝ որոնք մարդու մը ճակատադրին բախնը կ'որոշեն:

Համովառութիւնը վերջապէս վերահաստատուեցաւ Աբբ-  
րուհիի գէմքին վրայ:

— Ես ի՞նչ կ'ըսեմ զո՞ն ի՞նչ կը ճակնաս, զո՞չեց երի-  
տառարդին:

— Մինակ բան մը կ'ուզեմ ճակնալ, պատասխանեց  
Միքէ լուրջ ու հանգիսական գէմքով մը:

— Զիս զող կը ճանես կոր... այս ի՞նչ դատաւորական  
զաժանութիւն է:

— Կացութեան ծանրութիւնը այդ կը պահանջէ:

— Կ'աղաշիմ շուտ խօսէ՛ եւ զուր աեզր զիս մի՛ յուղեր,  
բատ աղջիկը ինքն ալ յանկարծ լրջանալով:

— Ըսէ՛ խնդրեմ, քիչ մը առաջ ի՞նչ բանի կ'ակնարկէիր  
երբոր հօրդ յամառ ընդդիմութեան վրայ կը խօսէիր:

— Երկու շաբաթէն կ'ամսւանանամ կոր Սարգիս էփէն-  
տիին հետ...

— Հի՞, զոչեց Միքէ շանթահարուած:

— Այո՛, շարունակեց աղջիկը, նշանածո կ'աճապարէ կոր  
եւ կ'ուզէ կոր հարանիքը շուտով ընել լնիցնել:

— Բայց, կակաղեց Միքէ, խզումի խնդիրը ի՞նչ եղաւ:

— Բնա՛ւ տեղեկութիւն չունիմ այդպիսի խնդրի մը  
դոյցութենէն:

— Եւ սակայն ամենուն բերանն էր:  
— Ի՞նչ կ'ըսես, զարմանալի բան, զոչեց Սրբուհի ծի-

ծաղելով, բայց ո՞վէ է այդ ամէնը... անուն մը տուր:

— Նախ Տիրանը, պատասխանեց Միքէ...

— Տիրան, Տիրան... ի՞նչ Տիրան:  
— Խմբագիրը...

Աղջիկը քահքան մը արձակեց, յետոյ ըստ:

— Խմբագիրներու խօսքին հաւատոք կ'ընծայես... ուրիշ  
ո՞վ ըստ տեսնենք, Տիրանին ըստը կարեւորութիւն չունի:

— Ուրիշ... ըստ Միքէ ու կանգ առաւ:

Սրգարեւ իրեն այնպէս կը թուէր թէ աշխարհ արարատ  
այդ խզումին վրայ խօսած էր իրեն հետ. ի զո՞ւր միտքը կը

չարչըրէր, Տիրանէն զատ մէկը չէր ներկայանար յիշովութեանը:

— Նախ Տիրանը, կրկնեց զարձեալ, յետոյ... յետոյ...  
բայց Տիրանը որոշ կերպով ըստ, եւ ան ընդհանրապէս ամէն

պէս ընդդիմացեր ես այս միութեան...

— Յու Տիրան բարեկամդ պարզապէս անհամ կատակ մը  
ըրեր է. ասիկա կրնաս իմ կոզմէս ըսել իրեն: Հիմա զա՞նանք մեր պատմութեան շարունակութեանը: Ինչպէս ըսի-  
երկու շաբաթէն ամուսնութիւնը կը կատարուի եւ օրիորդ  
Սրբուհի կիսկատարեան կ'վլլայ տիկին Քըրքեալանեան:

— Ափո՞ս ս, հառաչեց երիտասարդը:

Առանց մեծ կարեւորութիւն տալու այս հառաչածացն  
ձայնարկութեան աղջիկը շարունակեց:

— Սրգ, ես կը փափաքէի որ ամուսնութեան օրն իսկ  
մեկնէինք եւ մեր մեղքալուսինը անցունէինք Եւրոպա, զոնէ  
երկու ամփախ չափի... չիք չըլլա՞ր այսպէս, հիմա սովորու-  
թիւնը այսպէս է բարձր զատու ընտանիքներուն մէջ: Օրիորդ  
Անծէն ալ ամուսնացաւ նէ այնպէս ըրատ:

— Մեղքալուսի՛ն, մրմիջեց երիտասարդը ձեռքը ճակատն  
տանելով, մեղքալուսի՛ն...

— Թէ Սարգսս էփէնտին եւ թէ հայրս իմ այս ծրագրիս  
կ'ընդդիմանային, բայց խօսքը քալեցուցի... նշանածո մանա-  
ւանդ շա՞տ զիւրաւ տեղի տուաւ, խեզը կը խենթենայ վրաս  
ու խօսքս զուր չկրնար եպել...: Ի վերջոյ հայրս ալ կրցաց  
համազել... հիմա հասկա՞ր թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ եր:

— Աւրեմն երջանիկ ես...

— Գերերջանիկը... կաթողիկներու պատրիարքին ողէս,  
պատասխանեց աղջիկը ծիծակելով:

— Կը սիրես Սարգիս աղան:

— Էփէնտին, ըստ Զարուհի աջ ձեռքին ցացամառը  
սպառնական ծօճելով:

— Վերջապէս կը սիրես կոր զինքը:

— Ո՞չ տակաւին, բայց կը յուսամ որ պիտի կրնամ սիրեն-

— Մարէ՛, բաց տիսուր, մարէ՛, մրմուց Միքէ կրկին Փ  
ձեռքը ճակտին տանելով ու բաւական ատեն զայն հօն մռա-  
նալով.

— Ի՞նչ ըսիր, հարցուց աղջիկը, չկրնալով ըմբանէ Մի-  
քէի կրական ակնարկութեան նշանակութիւնը:

Բայց երիտասարդը աւելարդ նկատեց լրացուցիչ բացառ-  
ութիւններ տալը: Ամբողջ հոգեկան կորով ժողվեց եւ սոռքի  
ելու:

— Կը մեկնի՞ս, զոչեց աղջիկը, հստէ խօսնէք, առանձին  
էի ու սիրու կը նեզանար կոր:

— Անկարելի է, պատասխանեց երիտասարդը:

— Կարեւոր զո՞րծ մը ունիս:

— Եւ ոչ խոկ անկարեւոր զործ մը:

— Բայց չեմ հասկնար այս ընթացքդ:  
— Վազը ամէն բան պիտի հասկնաս, պատասխանէ  
քէ դամբանային ձայնով մը:  
Եւ գողրջուն քայլերով զուրս ելաւ սենեակէն, մինչ  
ժանկամարդ աղջկէը ինքնիրեն կ'ըսէր.

— Փախուցի՞ր է աս տպան:  
Բաւական կոկիկ կերպով կահասորուած սենեակ մը: Ան-  
կիւնը խոշոր մահակալ մը դրուած: Հայելիով գարակ մը,  
ողպատիկ սեղան մը որան վրայ մէկ քանի զիրքեր, թուղթ եւ  
կաղամար կան: Բազմոց մը, թիկնաթոռ մը երկու աթոռներ:

Կրիկուն է:  
Մենեակին զտոք կը բացուի եւ ներս կը մտնէ տիրապէմ-  
երխասարդ մը: Դուռը խնամով կը զոցէ, յետոյ ձեռքը ճակ-  
տին կը տանի ու «օֆ օֆ» մը կ'արձակէ:

Այս երխասարդը, անշուշտ գուշակեցիք արդէն, նոյնինք-  
ներ վիստական ներս Միքէն է:

— Այ ամէն բան լինցաւ, կը մրմնջէ երկու քայլ յոսո-  
ջանալով:

Ազա կը կրինէ Սրբոհիի քով արտասանած խորհրդուոր  
խօսքը:

— Մարէ, բոց տխուր, մարէ . . .  
Տարսամ յուսահատ նայուածք մը կը նետէ չորս բուրը եւ  
դէպի սեղանը կը յասաջանայ, որուն վրայ կաղամար թուղթ  
եւ դրիչ կայ, ինչպէս ըսի:

— Բաժակը մինչեւ ցմրուր պարպենք, կը վճռէ:  
Կանցնի սեղանի առջև, զողանար ձեռքով մը դրիչ կը  
թաթիւ մելանին մէջ եւ թուղթ մը առնելով կը դրէ:

Անգութ,  
«Այս տողերը երբոր կարգաս, ես արդէն մեկնած պիտի  
ըլլամ այս աշխարհէն: Կէս ժամ ետքը, երբ որ սենեակո մըտ-  
նեն զիս կախուած պիտի գտնէն: Կախուած . . . եւ զիս մա-  
հացնող չուանը քաշողը քու փափուկ ձեռքդ է, այն ձե՛ռքը որ  
հայտնի ասհմանուած էր եւ որ ուրիշ մը տուիր: Քու մեղրա-  
խնդի ասհմանուած էր եւ որ ուրիշ մը տուիր: Քու մեղրա-  
խնդի շրջանիզ, ամէն անզամ որ կախուած մարդ մը տեսնաս  
երազիդ մէջ, մի հարցներ թէ «ո՞վ ես զուն», այլ վոկան եւ  
կը որ անիկս քու զոհզ՝ Միքէն է . . . :

“Մնաս բարով, ո՞վ իմ պաշտելիս . . .

Հէ՛զ սիրահարը թուղթը ծալլեց, պահարանի մը մէջ դը-  
րաւ, հասցէն գրեց ու թողուց սեղանին վրայ:

Յետոյ, ուրիշ թուղթի մը վրայ հետեւեալը գրեց:

«Ինքզինքս կախեցի վերջ տալու համար կեանքիս: Այս  
որսչումս լոկ սիրային գմբախառութեան արդիւնքէ, հետեւա-  
բար ո՛չ ոք պատասխանատու պէտք է նկատել: Թաղումս ան-  
շուք կերպով կատարեցէ՞ք, կը խնզրուի պակ չղրկել: Մաս-  
նաւոր հրաւիրազիր չընդունողները կրնան դայս իրքեւ այն  
նկատել:»

Զարաշուքօրէն հանգարան՝ Միքէ ոտքի ելաւ, աշքերը ձե-  
զունին ուղղեց եւ տեսաւ որ ճիշտ մէջ չտեղը լամպա կախելու  
համար երկաթէ օղակ մը կար:

— Բախտը ինծի կը մպախ, մտածեց:

Յանկարծ գոչեց ինքնին:

— Բայց չուան չկայ . . .

Անշուան կախուելու գիւաը տակաւին գտնուած ըրլալով  
Միքէ պահ մը շուարած մնաց, բայց չուազ դարմանը մտածեց:

— Եթէ ես չուան չունիմ զիմացի ախտէրը ունի, բաւ  
ինքնին եւ սենեակին զտոր բանալով սանդուխէն վար խո-  
ժեց ու քանի մը վայրկեան ետքը վերադարձաւ իր սենեակը  
փրանսական հաստատուն չուանով մը շնուած:

Բաւական զժուարութեամբ չուանը անցուց ձեղունին  
երկաթեայ օղակէն:

Հիմա ամէն բան պատրաստ էր:

— Մեկնինք ըսաւ նտխնի դարերու Ատոյիկեանի մը հա-  
մակերպութեամբ:

Սահուցիկ հանգոյց մը շնեց չուանովի, աթոռի մը վրայ  
ելաւ, զիւխը հանգոյցին մէջ անցուց եւ.

— Է՛ն մնաք բարով աշխարհն եւ արեւ, գոչեց:

Կը պատրաստուէր ոտքի հարուածով մը աթոռը մէկ կողմէ  
նետել երբ յանկարծ սենեակին զտուը զարնուեցաւ:

— Մտէք, բաւ յուսահատը ընազգարար:

Դուռը բացուեցաւ եւ Տիրան երեւեցաւ սեմին վրայ:

— Ի՞նչ են ծուետական մարմամարդի, այս փորձերը, ը-

ուստ խմբաղիրը ազետալի չուանն ու աթոռը մատնաց:

— Մարմնամարդ չէ, բացատրեց Միքէ, անձնատ  
լալու վրայ են:

— Ինչո՞ւ համար:

— Սրբուհին երկու շտբաթէն կ'ամուսնանայ կոր Մարգիս  
աղաջի հետ և անմիջապէս կը մէկնի մեզրալուսինը Եւրոպա  
անցնելու համար:

— Այնզաթին մի՛ ըներ, քալէ երթանք Մարտիկ Վարը  
կը սպասէ կոր, զրաւ մը կորանցուց և մեզի զարեջուր պիտի  
խմցնէ:

— Անկարելի, պատասխանեց Միքէ, ամէն պատրաստա-  
թիւնները տեսած եմ, պէտք է անձնապան ըլլուս:

— Գիտես, որ բամդդ ոչ թէ միայն յիմարութիւն, այլ  
նաև բացարձակ հակասութիւն, զրական սեսի գէմ զրեթէ,  
ոճիր մըն է:

— Ինչպէ՞ս, ի՞նչ ըսել կ'ուզես, զոչեց Միքէ իր բարե-  
կութիւն նայելով զարմացած:

— Բնականաբար, շարունակեց Տիրան, այս սիրարկա-  
ծին պատմութիւնը սկիզբէն մինչեւ ետքը երգիծական էր և  
երգիծական վիզովակ մը երրեք պէտք չէ որ եղերական վախ-  
ճանուլ մը վերջ գտնէ: Աններիլի սիստ մը կ'ըլլայ ատիկա...  
քալէ, Մարտիկը կը սպասէ կոր:

Միքէ պահ մը մտածեց և յետոյ ըստա:

— Իրաւունք ունիտ թերթեա:

Եւ վար իջու աթոռեն:


Կէս ժամ ետքը, երեք բարեկամները բաղմած էին զա-  
րեջառան մը մէջ:

— Այլ մէջ մըն ալ Սրբուհին անունը բերանու իւրի՛

առնեմ, բայ Միքէ վճռաբոր զաւաթը սպազելով:

— Խմաստն որոշում, հափուատեց խմբաղիրը:

Միքէի սիրարկածը վերջացած էր:



ՀՀ Ազգային գրադարան



NL0363938

61426

891.99

0-79